

# ՄԱՐԶԻԿ

marzig

հե. 8սրի, 2006, թիվ 9-10 (291-292) VOL. XXV №9-10 السنة الخامسة والعشرون العدد التاسع - العاشر

مارزيك  
مجلة رياضية شهرية  
تصدرها جمعية الهمونتن بيروت  
**marzig**  
SPORTS MAGAZINE



Հ.Ա.Հ.Մ.Ի ՄԻՋԻՆ ԱՐԵՒԵԼՔԻ ՎԱՐՉՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ  
ՄԻՋ -ԴԻԻԱՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ



## ՄԱՀԱԶԴ

Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութիւնը կը գումարէ Հ.Մ.-Ը.Մ.ի Լիբանանի շրջանի հաւատաւոր եղբայրներէն՝

### ԵՂԲ. ՊԵՏՏՈՍ ՇԵՄՄԵՍԵԱՆԻ

մահը, որ պատահեցաւ Զորեքշաբթի, 27 Սեպտեմբեր 2006ին:

## ՄԱՀԱԶԴ

Հ.Մ.Ը.Մ.ի պաշտօնաքերը «Մարզիկ» ամսաթերը կը գումարէ իր երկարամեայ աշխատակիցներէն՝

### ԵՂԲ. ՊԵՏՏՈՍ ՇԵՄՄԵՍԵԱՆԻ

մահը, որ պատահեցաւ Զորեքշաբթի, 27 Սեպտեմբեր 2006ին:

## ՄԱՀԱԶԴ

Հ.Մ.Ը.Մ.ի Լիբանանի Շրջանային Վարչութիւնը կը գումարէ Շրջանային Վարչութեան նախկին անդամներէն, վաստակաւոր եղբայր

### ԵՂԲ. ՊԵՏՏՈՍ ՇԵՄՄԵՍԵԱՆԻ

մահը, որ պատահեցաւ Զորեքշաբթի, 27 Սեպտեմբեր 2006ին:

## ՄԱՀԱԶԴ

Հ.Մ.Ը.Մ.ի Լիբանանի Շրջանային Վարչութիւնը կը գումարէ Շրջանային Վարչութեան նախկին անդամներէն, վաստակաւոր եղբայր

### ՅԱՐՈՒԹԻՒՆ ԹԱԳԻՈՐԵԱՆԻ

մահը, որ պատահեցաւ Զորեքշաբթի, 27 Սեպտեմբեր 2006ին:

## ՄԱՀԱԶԴ

Հ.Մ.Ը.Մ.ի Լիբանանի Շրջանային Վարչութիւնը կը գումարէ իր շրջանի հաւատաւոր եղբայրներէն՝

### ԳԷՈՐԳ ԳԱՆՏԱՀԱՐԵԱՆԻ

մահը, որ պատահեցաւ Հինգշաբթի, 17 Օգոստոս 2006ին:

## ՀՐԱՊԱՐԱԿԻ ՎՐԱՅ Է

Ազգային, կրօնական եւ ըսկառտական 20 երգեր պարունակող խոտասալիկը: Կատարողութիւն՝ հայրենի «Տարօն» մանկապատանեկան երգչախումբի (ղեկավար՝ Գէորգ Չարմանեան, պատասխանատու՝ Վահրամ Քոչարեան):

Խոտասալիկը պատրաստուած է Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան հովանաւորութեամբ եւ եղբ. Գարրիէլ Փանոսեանի նախաձեռնութեամբ: Աշխատանքին իրազրծման իրենց մասնակցութիւնը բերած են տէր եւ տիկ. Ժիրայր եւ Սրբուկ Սարգիսեաններ:

Երգերու ուսուցումը կատարած է եղբ. Գարրիէլ Փանոսեան, իսկ երաժշտութեան գործիքաւորումը՝ լիբանանահայ երաժիշտ Սեղո Պալտասարեան:

Խոտասալիկը կ'ընդգրկէ հետեւեալ երգերը. «Մեր հայրենիք», «Յառաջ նահատակ», «Ով հայ արի», «Մշակ բանտր», «Հայ արիներ ենք», «Հ.Մ.Ը.Մ.ի հայ արիներ», «Բանակումի քայլերգ», «Արծուիկներու քայլերգ», «Քայլերգ մարտական», «Դպրոցական քայլերգ», «Գայլիկի դրօշին», «Գայլիկ ըլլալ գայլիկ...», «Պահակին երգը», «Կենաց երգ», «Հովհիր սարում տիսրեց», «Արփա Սեւան», «Ծաշու աղօթք», «Բաժանման երգ», «Յիս քո դիմէրն չիմ գիտի», «Կովկասի քաշեր»:

## «ՄԱՐԶԻԿ»ԻՆ ԿԸ ՆՈՒԻՐԵՆ

●Տէր եւ տիկին Միհրան Շիմշիրեան (Լիբանան)

- Տէր եւ տիկին Ռաֆֆի եւ Հուրի Խանճեաններու մանչ զաւակով մը բախսաւորման առիթով 50.000 լիր. ոսկի

- Անդրանիկ Ուրֆալեանի յիշատակին 50.000 լիր. ոսկի

- Սիրանոյշ Մոսկվեանի յիշատակին 50.000 լիր. ոսկի

●Վահրամ Դամիկէեան (Արեւելեան Մ. Նահանգներ) \$320

●Խաժակ Գոլաճեան (Լիբանան) \$ 100

●Թալիկ Պէննէեան (Ամման) \$ 100

●Ժանօ Շաննաքեան (Ամման) \$ 100

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆՆԵՐՈՒ Բ. ՀԱՏՈՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ Ի ՆՊԱՍ

«Մարզիկ»ի խմբագրականներու Բ. հատորի հրատարակութեան ծախսերուն իբրև մասնակցութիւն՝

- Շորջ Տարկսեան (Ամման) \$ 1000



# ՄԱՐԶԻԿ ԹԻՒԻԱ


**MARZIG** SPORTS MAGAZIN EDITED MONTHLY BY HOMENETMEN  
مارزيك مجلة رياضية شهرية تصدرها جمعية المستمن الرياضي



3

## Հ.Մ.Ը.Ա.ԱԿԱՆ ԿԵԱՆՔ

■ Խմբագրական	2
■ Կազմակերպչական	3
■ Ակնարկ	10
■ Դաստիարակչական	12
■ Ի Յուշ	17
■ Պատմութեան Համար	18
■ Մասնաճիւղէ Մասնաճիւղ	22



36



22

## ԲԱԺԻՆՆԵՐ

■ Պատմագիտական	14
■ Մանկապատաճեկան	38
■ Տարբեր Հայեցքով	40



Մարզական ամսաթերթ  
Հրատարակութիւն՝ Հ.Մ.Ը.Ա.Ա.  
ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ  
ԻԵ. ՏԱՐԻ, 2006, ԹԻՒ 9-10 (291-292)

ԽՄԲԱԳԻՒԹ  
Վիզեան Աւագեան

ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՆ ԱՆԴԱՄ  
Սեղա Պէջեան

«ՄԱՐԶԻԿ»Ի ՅԱՆՉՆԱԽՈՒՄԲ  
Արօ Մոսկվեան  
Գօգօ Մկրտչեան

ԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ ՈՒՆԻՆ  
Սամուել Մկրտչեան, Պետրոս  
Շեմմեսեան, Եղիշէ Ծ. Վրդ,  
Մանձկեան, Ժիրայր Մարգիսեան,  
Սալբի Լատոյեան  
եւ շրջաններու թղթակիցներ:

Էջաղում - Զարեհ Զէօրէքեան  
Գրաշարութիւն - Վերա Բարսեղեան  
Colour Separation - Photogravure Paklayan  
Կողքի Ձեւաւրում Տպագրութիւն


**Yconcept**  
INTERNATIONAL



ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՆ ՀԱՍՑԵ  
Պուրա Համուս, Ճիխշեանի թաղ  
«Մեւան» Շէնք, Գ. Յարկ  
Հեռ: 01/248043, Fax: 01/260117  
E-mail: marzig@homenetmen.org  
P.O. Box: 80486 B. Hammoud, Lebanon

## ՅՐԻՈՒՄ

Լիբանանի մէջ թէրթին  
հասավածաղի սակն է 3000 լ.ո.:  
Տարեկան բաժանորդագրութեան  
սակ ձշդուած է 35000 լ.ո.:  
Լիբանանէն դուրս թէրթին  
բաժանորդագրութիւնը  
կը կատարեն Հ.Մ.Ը.Ա.Ա Մեկուսի  
եւ Շրջանային Վարչութիւնները:  
Թէրթը ուղակի Լիբանանէն  
կը ստացուի անձնական  
բաժանորդագրութեամբ  
(Տարեկան սակ՝ Միջին Արեւելեան  
եւ Եւրոպական Երկիրներ \$50,  
Ամերիկա եւ Աստրալիա՝ \$55):



# ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՐԵՒՔ

անրային կարծիքը առհասարակ տկար է մեր մօտ, մինչեղ զօրաւոր է անձնական կարծիքը: Կարելի է նոյնիսկ հաստատել, որ հանրային կարծիքը ուղղակի ճնշումին տակն է անձնական կարծիքին:

Հանրային կարծիքը յաձախ կ'երկմրտի ու կը տատամսի. անձնական կարծիքը ո՞չ կ'երկմտի, ո՞չ ալ կը տատամսի: Առաջինը հպատակ է, երկրորդը՝ իշխան:

Հանրային կարծիքը երբեմն կը վախնայ արտայայտուելէ. անձնական կարծիքը այդ վախը չունի: Տեղին եւ պարագային համեմատ, անձնական կարծիքն է, որ կը գործէ իբրեւ հանրային կարծիք եւ կը կատարէ անոր դերն ու պաշտոնը:

Հանրային կարծիքի լաւագոյն արտայայտութիւններէն մէկը ընտրութիւնն է: Ընտրութիւն կը նշանակէ շատերուն մէջէն նախապատի նկատել մէկը կամ բան մը: Ընտրութեամբ հանրային կարծիքն է, հանրութեան ձայնն է, որ կ'արտայալտուի անձի մը, սկզբունքի կամ տեսակէտի մը շուրջ:

Հանրային կարծիքը այլասէր է, անձնական կարծիքը եսասէր է: Ու բնականաբար, այլասէր ըլլալով՝ հանրային կարծիքը ներողամիտ է եւ քիչ մըն ալ վեհանձն: Անձնական կարծիքը, ընդհակառակն, ներողամիտ չէ, վեհանձն չէ:

Հանրային կեանքի մէջ, սակայն, ներողամսութիւնը կրնայ քարգմանութիլ իբրեւ բուլութեան նշան, իսկ վեհանձնութիւնը՝ յետադիմութեան: Հետեւաբար, հանրային կարծիքը պէտք է կարենայ պաշտպանել իր... կարծիքը, որովհետեւ մէկ կէտի մէջ պարտուիլ կը նշանակէ պարտուիլ ամէն կէտի մէջ: Մէկ ճակատի վրայ տեղի տալ կը նշանակէ տեղի տալ ամէն ճակատի վրայ:

Զքուլնալ, այլ՝ միշտ պի՛րկ ըլլալ: Զիշում չընել, այլ՝ տեւաբար անզիշող ըլլալ: Երկու պարագային ալ,- բուլնալ եւ զիշիլ,- հանրային կարծիքը կը դադրի

ուժ ներկայացնելէ եւ կը դառնայ տկարութիւն: Կը դադրի մակընթացութիւն ըլլալէ եւ կը դառնայ տեղատութիւն:

Հանրային կարծիքը չի՝ սխալիր կամ չի փոխուի՞ր: Անշուշտ, որ կրնայ թէ՝ սխալիր կամ թէ՝ փոխուիլ: Մէկ տարբերութեամբ, որ այս պարագային սխալիր, մեղանչելը կամ փոխուիլը կը ծառայէ հաւաքականութեան մը մէջ ստեղծելու այն փրկարար ուժը, որ կը կոչուի փորձառութիւն:

Փորձառութիւնը խտացած իմաստութիւն է:

Մարդ մը կրնայ շատ-շատ հարիւր տարի ապրիլ, հաւաքականութիւններ ու ժողովուրդներ դարերով՝ կ'ապրին: Իսկ դարերու փորձառութիւնը գերիվէր է տարիններու փորձառութեան:

Հաւաքականութիւններ կրնան սխալի երբեմն, բայց չեն կրնար սխալի միշտ:

Նոյնը չէ պարագան մարդոց, որոնք իբրեւ անձնական կարծիք, հարիւրամեայ են լոկ, մինչեղ հանրային կարծիքը տասնեակ դարերու կուտակուած իմաստութիւն մը ունի իր մէջ:

Հանրային կարծիքը մենք մըն է, անձնական կարծիքը ես մըն է:

Մենքը յառաջդիմութիւն է, եսը՝ յետադիմութիւն:

Երբ հաւաքականութիւն մը կը դադրի ես ըլլալէ (այսինքն՝ կը դադրի անձնական կարծիք ըլլալէ) եւ կը դառնայ մենքը (կը դառնայ հանրային կարծիք), բայց մը աւելի մօտեցած կ'ըլլայ ան իր նպատակներու յաջողութեան:

Կ'արծէ հարց տալ, ուրեմն, որ ի՞նչ կը շահինք հանրային կարծիք չունենալով, այսինքն՝ մենք ըլլալով: Գրեթէ ոչինչ:

Իսկ ի՞նչ կը շահինք հանրային կարծիք ունենալով, այսինքն՝ մենք ըլլալով: Գրեթէ ամէն ինչ:

Ոչ ոք, վատահաբար, ո՞չ ոք պիտի ուրէ, որ մենք կորսանցնենք «գրեթէ ամէն ինչ»ը եւ շահինք... «գրեթէ ոչինչ»ը:



# Հ.Մ.Ը.Մ.Ի ՄԻՋԻՆ ԱՐԵՒԵԼՔԻ ՎԱՐՉՈՒԹԻՒՆԵՐՈՒ ՄԻՋԴԻԿԱՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎՐԾ




Խորհրդաժողովի  
մասնակիցներու  
յիշատակի նկար՝  
Ս. Թադէոս  
Նեղենցոյ առջեւ:

Հ.Մ.Ը.Մ.Ի 8րդ Պարգևատրական ժողովին կողմէ  
հոչակուած «Կազմակերպչական քառամնեակ»ը, անցնող  
Սեպտեմբերին, իր կարեւոր արդայայփուրիւններէն մէկը  
ունեցաւ Միջին Արևելքի վարչութիւններու միջ-դիսանա-  
կան խորհրդաժողովով, որ իր գուսակին մէջ առաջինը  
եղաւ միուրեան համագաղութային կառոյցին սպեկուլումէն  
ի վեր:

Խորհրդաժողովը անձախընթաց իրադարձութիւն մը  
եղաւ անեւ հիրընկալ շրջանին Ամնանի մասնաճիւղին  
համար, որ քացառիկ պարեհութիւնը ունեցաւ Հ.Մ.Ը.Մ.Ի  
Կենդունական Վարչութեան 5 անդամներու ներկայու-  
թեամբ, միուրեան կազմակերպական 6 շրջաններէն 40  
ներկայացուցիչներ ընդունելու իր ջերմ յարկին փակ, եր-  
կօրեայ միավերով քննարկելու համար այն բոլոր հարցե-  
րը, որոնք փագնապալի Միջին Արևելքի Հ.Մ.Ը.Մ.Ի մաս-  
նաճիւղերը կը յուզեն:

**Հ.Մ.Ը.Մ.Ի Կեդրոնական Վարչութեան կազմակեր-  
պութեամբ, խորհրդաժողովը տեղի ունեցաւ 8-9  
Սեպտեմբեր 2006ին, Ամմանի մօտակայ «Թէոսոոր  
Շնելլոր» վարժարանի հանդիսաւոր ժողովարա-  
ժին մէջ, ներկայութեամբ՝ Կեդրոնական Վարչու-  
թեան անդամ եղայլըներ Գառնիկ Մկրտիչեանի, Ստեփան  
Տէր Պետրոսեանի, Կարպիս Գապասագալեանի, Պատրիկ  
Կիւլպէնկեանի եւ Գէորգ Կարապետեանի. Ներկայ էին նաև  
«Մարզիկ» պաշտօնաթերթի խմբագիր եղբ. Վիգէն Աւագեան**



Խորհրդաժողովին մասնակից շրջաններու ներկայացուցիչները կը փոխանցեն իրենց գեկուցումները:

Եւ Կեդրոնական Վարչութեան գործակար քոյլր Վերա Բարսեղեան, Հ.Մ.Լ.Մ.ի Լիբանանի եւ Սուրբոյ Շրջանային Վարչութիւններու ներկայացուցիչներ, Լիբանանէն՝ Հ.Մ.Լ.Մ.ի Պէյրութի, Պուրճ Համուտի, Ժատէյտի, Սուրբայէն՝ Հ.Մ.Լ.Մ.ի Հալէպի (պետական ու տեղական), Լաթաքիոյ եւ Դամասկոսի, ինչպէս նաև Հ.Մ.Լ.Մ.ի Քուէյթի, Երուսաղէմի, Ամմանի, Պաղտատի եւ Կիպրոսի վարչութիւններու դիւնքի անդամներ: Կեդրոնական Վարչութեան Հրաւէրով, խորհրդաժողովին իրենց մասնակցութիւնը բերին նաև Հրուրնկալ շրջանի Հ.Մ.Լ.Մ.ի վարչութեան նախկին ատենապետ-

ներ՝ եղբայրներ Ճորճ Տաքէսեան, Էլի Պէննէեան, Գէորգ Աւագեան եւ մասնաճիւղի խմբապետուհի քոյլր Ալին Պէննէեան:


### ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ ԲԱՑՈՒՄԸ ԵՐԱՎԱՐՆ ԵՐԿՈՌ ՆԻՍՏԵՐԸ

Խորհրդաժողովին բացումը կատարուեցաւ Ուրբաթ, 8 Սեպտեմբերի առաւօտեան ժամը 10ին, «Յառաջ նահատակ» քայլերգով: Հ.Մ.Լ.Մ.ի Կեդրոնական Վարչութեան ատենապետ եղբ. Գառնիկ Մկրտիչեան իր բացման խօսքով ներկաները հրաւիրեց մէկ վայրկեան յոտնկայս լուսութեամբ յարգելու միշատակը վերջերս մահացած Հ.Մ.Լ.Մ.ականներու: Ապա, ան ողջունեց մասնակիցները եւ ըսաւ, թէ Միջին Արեւելքի դժուարին պայմաններուն մէջ գումարուող այս խորհրդաժողովը փաստը կու տայ, որ Հ.Մ.Լ.Մ.ականը տկարութիւն չի ճանչնար: Հ.Մ.Լ.Մ.ի գործը կը շարունակուի ու պէտք է շարունակուի հակառակ բոլոր դժուարութիւններու:

Կեդրոնական Վարչութեան ատենապետ եղբայրը յայտնեց նաեւ, որ խորհրդաժողովին գումարման գաղափարը ծնաւ կեդրոնական Վարչութեան Ալիագումարին, 2003ին: Միջին Արեւելքի հայկական գաղութները սկսած են նօրբանալ եւ տեսակաւոր դժուարութիւն-

Հիւրնկալ Ամմանի շրջանէն խորհրդաժողովի  
աշխատանքներուն կը հետեւին քոյլր Ալին  
Պէննէեան, եղբայրներ Նշան Շաննաքեան, Գէորգ  
Աւագեան, Էլի Պէննէեան և Ճորճ Տաքէսեան:





Ներ դիմագրաւել: Նոր կացութիւններու համաձայն հարկ է որդեգրել աշխատանքի նոր ձեւեր, ըստ ան:

Խորհրդաժողովին Ամմանի մէջ կազմակերպման երեւոյթին անդրադառնալով, եղբ. Մկրտիչեան ըստ, որ Ամմանը Կեդրոնական Վարչութեան սրտին խօսող շրջան է: Անցնող քառամեակին Կեդրոնական Վարչութիւնը ջանաց մեկուսի բոլոր շրջանները աշխուժացնել՝ զանազան նախաձեռնութիւններով թափ տալով անոնց գործունէութեան: Հետեւաբար, Գահիրէի Ա. լիագումարէն ետք, Ամմանի այս խորհրդաժողովը յատուկ ճիգ մըն է այս իմաստով:

Իր խօսքին մէջ, եղբ. Մկրտիչեան չնորհակալութիւն յայտնեց հիւրլնկալ շրջանին եւ նշեց, թէ Կեդրոնական Վարչութեան հրաւէրով խորհրդաժողովին կը մասնակցին Հ.Մ.-Լ.Մ.-ի Ամմանի մասնաճիւղի վաստակաւոր եղբայրներ:

Բացման խօսքին յաջորդեց ներկայութեան ստուգումը: Ապա, խորհրդաժողովին մասնակցող շրջաններու ներկայացուցիչները մէկ առ մէկ ներկայացուցին իրենց գործուէութեան գեկոյցները: Այսպէս, առաջին նիստին, գրաւոր գեկուցումներով հանդէս եկան Հ.Մ.-Լ.Մ.-ի Լիբանանի եւ Սուլրիոյ Շրջանային Վարչութիւններու, Քուէյթի, Պաղտատի, Ամմանի մեկուսի վարչութիւններու եւ Լաթաքիոյ, Դամասկոսի, Զաէէպի պետական եւ տեղական վարչութիւններու պատասխանատունները:

**ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏԸ ՅԱՏՎԱՅՈՒՄԸ**  
**ՎԱՐՉԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ**  
Երրորդ նիստը յատկացուեցաւ միութենական վարչագիտական ծանօթութիւններու: Հ.Մ.-Լ.Մ.-ի Կեդրոնական Վարչութեան եռամեայ գործունէութեան մասին ամբողջական տեղեկագիր մը ներկայացուց ատենապես եղբ. Գառնիկ Մկրտիչեան:



Հ.Մ.-Լ.Մ.-ի  
Կեդրոնական  
Վարչութեան անդամ  
եղբայրներ Գառնիկ  
Մկրտիչեան,  
Ստեփան Տէր  
Պետրոսեան եւ  
Պատրիկ  
Կիլաքէնկեան:

## ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ



**Հ.Մ.Լ.Մ.ի Կեդրոնական Վարչութեան անդամ  
ներ. Կարպիս Գապասագալեան կը փոխանցէ  
«Վարչագիտական ծանօթութիւններ» նիւթը:**

ցուց միութենէն ներս վարչական պաշտօններու եւ յարաբերութիւններու ընթացքը՝ գերադաս եւ ստորագաս մարմիններու միջեւ: Եղայրը իր նիւթին առանցքը դարձուց ժողովական եւ վարչական կանոններու 73րդ յօդուածը, որ կ'ըսէ.

«Վարչութեան գործը համապատասխան պէտք է ըլլայ Հ.Մ.Լ.Մ.ի Ընդհանուր Մրագիր-Կանոնագրին, միութեան ընդհանուր ուղեգիծին, Հ.Մ.Լ.Մ.ի Ընդհանուր Ժողովին, ինչպէս նաև զինք ընտրած ժողովին, գերադաս ժողովին եւ գերադաս վարչութիւններու որոշումներուն:

«Վարչութեան գործելակերպը համապատասխան պէտք է ըլլայ ընդհանուր եւ ներքին կանոնագրութիւններու, ժողովական եւ վարչական կանոններու, գերադաս ժողովներու եւ վարչութիւններու որոշումներուն:

«Այլ մանաւանդ՝ վարչութեան գործը եւ գործելակերպը համապատասխան պէտք է ըլլայ Հ.Մ.Լ.Մ.ի ոգիին»:

Վերոյիշեալ յօդուածին տրամադրութիւններէն մեկներով, եղբ. Գապասագալեան լայնօրէն անդրադարձաւ Հ.Մ.Լ.Մ.ական գործելակերպի իւրայատկութիւններուն, վարչական մարմիններու պարտաւորութիւններուն եւ Հ.Մ.Լ.Մ.ական ոգիի հասկացողութեան:

### ԶՐՈՅՑ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՄԵՐՈՐԵՎՅ ՄՏԱՀՈԳՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՇՈՒՐՋ

Խորհրդաժողովին առաջին օրուան վերջին նիստը քննեց միութիւնը յուղող օրուան հրատապ հարցերը: «Մարզիկ» պաշտօնաթերթի խմբագիր եղբ. Վիգէն



**«Մարզիկ»ի խմբագիր եղբ. Վիգէն Արագեան կը ներկայացնէ:  
«Միութեան դիմագրաւած մարտահրատակ» նիւթը:**

Աւագեան այս օրակարգով վարեց զրոյց մը, նիւթ ունենալով հետեւեալ մտահոգութիւններուն:

21րդ դարու մարտահրատէրները եւ զանոնք դիմագրաւելու միջոցները:

Միջոցներ՝ ներգրաւելու համար մանուկը, պատանին եւ երիտասարդը:

**Հ.Մ.Լ.Մ.ի գերը ներկայ հանգրուանին:**

Զրոյցին անցնելէ առաջ, եղբ. Աւագեան ընդհանուր գիծերով ներկայացուց մեր օրերու մարտահրատէրները եւ ըստ, որ մարտահրատէրներ եղած են բոլոր ժամանակներու, սակայն միշտ ալ գտնուած են մարդիկ, որոնք օրւան համեմատ լուծումներ գտած են հարցերու: Այսօր, հիմնական երեւոյթը մեր կեանքին մէջ ժամանակի եւ հեռաւորութեան ընկալեալ հասկացողութիւններու փոփոխութիւնն է: 21րդ դարուն, ժամանակի եւ հեռաւորութեան նոր ըմբռնումները, արհեստագիտական նորութիւններու միջոցով, մարդոց եւ հաւաքականութիւններու տարրերութիւնները կը ջննին:

Հետայատկութիւնները կը մերժեն, այնպէս մը որ աշխարհը, ներառեալ մենք, հետպետէ միագոյն կամ աւելի ճիշդը՝ անգոյն կը դառնանք: Ազգային ինքնութիւն, մշակոյթ եւ բարոյական արժէքներ օրէ օր կ'ոտնակոխուին կամ կը վտանգըւին:

Այօրուան սերունդը շատ մը մարզերու մէջ իր պատասխանատուններէն աւելի բան գիտէ, - ըստ եղբ. Աւագեան ու շարունակեց, - նոր սերունդին կեանքի կշռոյթը աւելի արագ եւ մեքենականացած է՝ քան իր ծնողներունը: Դաստիարակութեան միջոցները նախկինչն տարրեր են, օրուան արժէքներն ու առաջնահերթութիւնները նոյնպէս: Հետեւեալը, ան հարց տուաւ, թէ ո՞ւր ենք մենք այս բոլորէն: Ի՞նչ կ'ընենք եւ ի՞նչպէս կ'ընենք: Ի՞նչ չենք ընել եւ ինչո՞ւ չենք կրնար ընել:

Զեկուցումին եւ հարցադրումներուն լրային տակ, արտայայտուեցան բազմաթիւ տեսակէտներ: Քննարկումը ընդլայնեցաւ եւ ժամանակի սղութեան պատճառով շարունակուեցաւ յաջորդ օրուան առաւտեան նիստին:

### ՇՐՋԱՆԱԿՆ ՄՏԱՀՈԳՈՒԹԻՒՆՆԵՐ ԵՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱԶՈՐԿՆԵՐ

Շաբաթ, 9 Սեպտեմբերի յետմիջօրէի երկու նիստերը քննարկեցին խորհրդաժողովի օրակարգի վրայ եղող մնացեալ հինգ կէտերը:

1. Մարզական եւ սկառտական միջշրջանային ձեռնարկներու կարելութիւններ:

2. «Մարզիկ»  
պաշտօնաթերթ:  
3. Հ.Մ.Լ.Մ.-

Հայաստան քոյր  
մասնաճիւղեր:

4. Պատգամաւո-  
րական 9րդ լնդհա-  
նուր ժողով եւ վար-  
չական թելադ-  
րանքներ:

5. Զանազան  
հարցեր:

Հուսկ, խորհր-  
դաժողովին աշխա-  
տանքները իրենց

աւարտին հասան յետմիջօրէի ժամը 6ին: Նախքան փակումը,  
սակայն, խորդաժողովի մասնակիցներուն միացան համա-  
Հ.Մ.Լ.Մ.ական 8րդ բանակումին մասնակցած Հ.Մ.Լ.Մ.ի  
Ամմանի սկառատական պատուիրակութեան անդամները,  
որոնք այս առիթով պատեհութիւնը ունեցան ծանօթանալու  
միութեան մեծ ընտանիքի Միջին Արեւելքի պատասխանա-  
տուններուն:

Խորհրդաժողովը փակուեցաւ «Յառաջ նահատակ» քայ-  
լերգով:



Խորհրդաժողովի մասնակիցներու  
լիշտավայրի նկար:

## ԱՍՏԱՆԻ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԸՆԹՐԻՔԸ Ի ՊԱՏԻՔ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՈՒՆ

Նոյն օրը, երեկոյեան, բոլորը  
ընթրիքի հիւրը եղան Հ.Մ.Լ.Մ.ի  
Ամմանի մասնաճիւղին: Ընթրիքը  
տեղի ունեցաւ մասնաճիւղին  
ակումբին սրահը, ներկայու-  
թեամբ՝ մեծ թիւով Հ.Մ.Լ.-  
Մ.ականներու եւ համակիրներու:  
Համադամ ճաշերով լեցուն սե-  
ղաններու շուրջ, միջնորդաթիւան-  
դավառեցին օրուան հանդիսավար  
եղը. Յարութ թահմիզեան՝ Կիպ-

րոսէն եւ խորհրդաժողովին՝ երգով, պարով  
եւ զուարձախօսութեամբ: Այս առիթով խօսքեր արտասանե-  
ցին Հ.Մ.Լ.Մ.ի Ամմանի մասնաճիւղի փոխ ատենապետ եղը.  
Նշան Միճեան, Հ.Մ.Լ.Մ.ի Կեղրոնական Վարչութեան ատե-  
նապետ եղը. Գառնիկ Մկրտիչեան եւ հիւր պատուիրակու-  
թիւններու ներկայացուցիչները:

Ընթրիքը ունեցաւ նաեւ անակնկալներու բաժին մը: Ոգե-  
ւորիչ մթնորումի մէջ, Հ.Մ.Լ.Մ.ի Կեղրոնական Վարչու-  
թիւնը յուշանուէրով մը պատուեց «Մարզիկ»ի երկարամեայ

### Maison Mere

4 Sekkat El Manakh, Cairo - Egypt  
Tel: (202) 3913296 - 3918542  
Fax: (202) 3903899

### Ramsey Hilton

Tel: (202) 5758000 - 5744400  
Direct: (202) 5751790

### Zamalek

11 Hassan Sabry st., Degla center  
Tel: (202) 3322121 - 3322130  
Fax: (202) 3322130

VARTAN  
KAZANDJIAN

KAZANDJIAN

E-mail: vartan@intouch.com

Joaillier-Orfevre Fonde en 1920

## ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ

աշխատակից քոյլ Ալին Պէննէ-եանը: Մասնաճիւղի նախկին ատենապետ, վաստակաշատ եղբ. էլի Պէննէ-եան իր կարգին պարզեւատրուեցաւ Հ.Մ.Լ.Մ.Ի «Ծառայութեան» շքանշանով:

Երեկոյին խանդավառութիւնը իր գագաթնակէտին հասաւ ազգային-յեղափոխական երգերով, որոնց մասնակցեցան

բոլորը: Յաջորդեցին սրտաբուխ նույիրատուութիւններ՝ Հ.Մ.Լ.Մ.Ի Ամմանի մասնաճիւղին եւ «Մարզիկ» պաշտօնաթերթին: Շրջանի վաստակաւոր եղբայրներէն ծորճ Տաքէսեան առ ի գնահատանք թերթին աշխատանքներուն՝ 1000 ամերիկեան տոլար նույիրեց խմբագրականներու Բ. Հատորի լոյս բնձայման համար: Ներկաներէն շատեր տեղույն վրայ բաժանորդագրուեցան «Մարզիկ»ին:

Հաճելի անակնկալ մըն ալ պատրաստած էր համա-Հ.Մ.-Լ.Մ.ական 8րդ բանակումին մասնակցած շրջանի սկառուտական պատուիրակութիւնը: Առ ի երախտագիտութիւն բանակումին իրենց մասնակցութեան համար ջանք չինայած եղբայրներուն, սկառուտներ յատուկ յուշանուէրներ յանձնեցին իրենց մասնաճիւղի վարչութեան եւ եղբ. ծորճ Տաքէսեանին: Մասնաճիւղին վարչութիւնը, իր կարգին, նուէրներով պատւեց մասնակից պատուիրակութիւններու ներկայացուցիչները:

Հնիթրիքը վերջ գտաւ առաւատեան ժամը 1-30ին, «Ցաեսութիւն» երգով: Բոլորը միասին երկար շղթայ մը կազմած՝ եր-



Համա-Հ.Մ.Լ.Մ.ական

8րդ բանակումին մասնակցած սկառուտներ եղբ. ծորճ Տաքէսեանին կը յանձնեն յուշանուէր մը:



գեցին ու խոստացան դարձեալ տեսնուիլ Հ.Մ.Լ.Մ.ական նման հանդիպումներէ միշտ վերանորոգուած ու գորացած դուրս գալու համոզումով:

### ՅՈՐԴԱՎԱՒՐ ՊԱՏՄԱՎԱՆ ՎԱՅՐԵՐ ԵՐԱԳԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆՆԵՐ

Խորհրդաժողովին Ամմանի մէջ կազմակերպումը առիթը ընծայեց, որ մասնակիցները ծանօթանան երկրին պատմական կարգ մը վայրերուն եւ տեղույն ազգային հաստա-

տութիւններուն:

Շաբաթ, 9 Սեպտեմբերի յետմիջօրէին, խորհրդաժողովի մասնակցող քոյրերն ու եղբայրները այցելեցին Մեռեալ Ծով:

Յաջորդ օր, կիրակի առաւտեան, այցելութիւն մը տրուեցաւ պատմական Նեապոլ լեռ, ուրկէ ըստ աւանդութեան՝ Մովսէս մարգարէ իր հետեւորդ-ները առաջնորդած է Սուրբ Երկիր: Լեռան կատարին, Հ.Մ.Լ.Մ.-ական հիւրերը առիթը ունեցան տեսնելու Մովսէս մարգարէի գաւագանին նմանակով պատրաստուած մետաղեայ հսկայ գաւազանը, ինչպէս նաեւ՝ քրիստոնէական սկզբանական շրջանի հոյակապ եկեղեցոյ մը մնացորդները:

Նոյն օրը, Յորդանանին հրաժեշտ տալէ առաջ, պատուիրակութիւնը այցելեց Մէտչպէք քաղաքը, ուր ծանօթացաւ տեղույն դարաւոր եկեղեցիներուն եւ ժողովրդային շուկային:

Ամման այցելել եւ

Ազգային հաստատութիւններ չայցելել կարելի չէր: Խորհրդաժողովի աշխատանքներու աւարտէն օր մը ետք, կիրակի, 10 Սեպտեմբերին, Հ.Մ.Լ.Մ.ական քոյրերն ու եղբայրները այցելեցին երբեմնի հայաբնակ էշրէֆիէ թաղամասը, ուր



Նեապոլ լեռան կատարը, Մովսէս Մարգարէի գաւազանը խորհրդանշող հսկայ արձանին քով:



Հ.Մ.Լ.Մ.ի Կեդրոնական  
Վարչութեան անդամները  
Ասմանի Հայոց  
Առաջնորդ Վահան Արք.  
Թոփալեանի մօտ:

Կը գտնուի Ազգային Մարգական Միութեան ակումբը, հայ  
եկեղեցին, վարժարանը եւ Հ.Մ.Լ.Մ.ի ակումբը: Վահամ Իւզ-  
պաշեան-Գալուստ Կիւլպէնկեան վարժարանը տեսնելէ ետք,  
բոլորը ուղղուեցան Ս. Թաղէու եկեղեցի եւ ներկայ գտնուե-  
ցան Պատարագի: Յաւարտ Պատարագի, հանդիպում մը տեղի  
ունեցաւ Ամմանի Հայոց Առաջնորդ Վահան Արք. Թոփալեա-  
նի հետ:

Հանդիպումին ողջոյնի խօսքեր արտասանեցին Հ.Մ.Լ.Մ.ի

Կեդրոնական Վարչութեան ատենապետ եղբ.  
Գառնիկ Մկրտչեան եւ շրջանի վաստակաշատ  
եղայլներէն ծորճ Տաքէսեան: Անոնք ողջունե-  
ցին նախկին Հ.Մ.Լ.Մ.ական Առաջնորդ Մըբա-  
գանը, յաջողութիւն մաղթեցին անոր աշխա-  
տանքներուն եւ հաստատեցին, թէ Հ.Մ.Լ.Մ.ը  
միշտ պատրաստ է գործակցելու Առաջնորդա-  
րանին հետ:

Իր կարգին, հիւրերուն բարի գալուստ մաղ-  
թելով, Վահան Արք շեշտեց Հ.Մ.Լ.Մ.ի հայա-  
պահպանման գերը Սփիւռքի մէջ եւ ըստ, որ  
եթէ Հ.Մ.Լ.Մ.ը չըլլայ՝ ապագայ սերունդը այս-  
սերման պիտի մատնուի: «Մեր ազգային արժա-  
նապատութիւնը, ազգային ու հոգեւոր ար-  
ժեքները կը պարպուին առանց Հ.Մ.Լ.Մ.ի», շեշ-  
տեց ան եւ գնահատանքով արտայայտուեցաւ  
անոնց մասին, որոնք անձնազոհութեամբ, սի-  
րով եւ գուրգուրանքով նուիրուած են նոր սերունդի դաստիա-  
րակութեան գործին:

Հանդիպումէն ետք, ներկաները բոլորուեցան եկեղեցւոյ  
շրջափակին մէջ գտնուող՝ Եղեռնի գոհերու յիշատակի խաչ-  
քարին շուրջ եւ խմբանկար մը նկարուելէ ետք՝ եկեղեցին,  
Առաջնորդարանին եւ Ամմանի հայութեան հրաժեշտ տուին  
անջնջելի տպաւորութիւններով եւ քաղցր յիշատակներով:

# FREDDY KARAGEUZIAN

## "ONNIG OF CAIRO"

### Egyptian Museum

Tahrir Square - Cairo

**FREDDY KARAGEUZIAN**

Tel: 7730065 Fax: 5081613 E-mail: freddy@gega.net



# Հ.Մ.Լ.Մ.Ի ՏՈՂԱՆՑՔԵՆ ԱԼՍՈՒՄ

## Սամուել Մկրտիչեան ՀՈՍ ԱՆՁԵԼԸ

**Ը**ստած եմ Պիրմինկհամ Հայ Աքուլի դաշտին ամպիոնը ու կը հետեւիմ Հ.Մ.Լ.Մ.Ի նաւասարդեան Յլրդ մարդաբաղերու տողանցքին: Ուրախ եմ:

Հ.Մ.Լ.Մ.Ի շեփորախումը արդէն եղանակ մը կը հնչեցնէ՝ չափ կու տայ քայլերուն, եռանդ կու տայ, թափ կու տայ տողանցքին: Մինչ Հ.Մ.Լ.Մ.Ի Արեւմտեան Միացեալ Նահանգներու շրջանի մասնաճիւղերը բանակ առ բանակ կու գան, շարք առ շարք կը քալեն, երիտասարդական աւիւնով առցուն, հպարտ ճակատները տուած բորբ արեւին ու հայու ճակատագիրը՝ շալակին:

Կը քալեն: Հայը վարժ է քալելու: Իրենց պապերը քալեցին՝ արիւնոտ ոտքերով, հալածական: Իրենք ալ կը քալեն: Բայց, ա՛խ հայրենիք կը գոչեն ու կը քալեն օտար ճամբաներու երկայնքին:

Ահա, Հ.Մ.Լ.Մ.Ի սկառտական խումբերն են՝ արի-արենոյշ, գայլիկ-արծուիկ թէ հայրական ուսերուն թառած կակուղ թաթիկ: Կը քալեն իբրեւ տողանցքի ոգին, իբրեւ կարգ-կանոնի զինուոր, իբրեւ ազգին վաղուած յոյսն ու լոյսը: Ու ամէն անդամ որ խօսնակը տողանցող մասնաճիւղի մը անունը աւետէ՝ ժողովուրդին մէջ նոր ցնծութիւն, հպարտանքի

նոր բացագանչութիւն մը կը պոռթկայ օդին մէջ: Այդ պոռթկումը խնդութեան ոգին է, հոգիներու պահանջն է, որ աւելի կ'ոգեւորէ ու կը ներշնչէ հայ մարդը, որ դաշտ եկած է պահ մը իր առօրեայ տաղտուկները մոռնարու, պահ մը ինքն իր խակութեան հետ ըլլալու, պահ մը ամբողջովին հայանալու:

Կը քալեն: Ահա տեսէք, Հ.Մ.Լ.Մ.Ի մեծ ու մեծդի «Արարատ»ն է կ'անցնի՝ բիւր ու բիւրաւոր ծիլ ու ծաղիկ շալակին: Արարատն է, հայոց Մասիս սարն է կ'անցնի՝ դարերուց ցաւ ու հաւատք ճակատին: Ահա տեսէք, Հ.Մ.Լ.Մ.Ի Սանթա Գլարա քաղաքին «Անի» մասնաճիւղն է, Ֆինիքսն է, Սան Ֆրանսիսկոն է կ'անցնին՝ իբրեւ նոր երդ ու նոր բերք: Անոնք աշխարհ մը հեռաւորութիւն կտրած եկած են՝ ետ չմնալու համար փառաւոր տողանցքին: Անոնք եկած են՝ ետ չմնալու համար պարտականութեան կանչէն: Այդ տղաքը կամքով, հաւատքով լի այդ տղաքը, Հ.Մ.Լ.Մ.Ի բոլոր տղաքը կարծես սրբազն ու իսատի եկած են: Կարծես հայ մարդու թափառական կեանքին դեղ-դարձան առնելու եկած են:

Կը քալեն: Ահա լոս Անձելըսի Հ.Մ.Լ.Մ.ն է, մայր մասնաճիւղն է կ'անցնի, հպարտ, խոհուն: Հակառակ տարիներու ծանր վաստակին, ան դեռ ժիր է ու պատրաստ՝ ծառայելու Հ.Մ.Լ.Մ.Ի սրբազն տեսլականին: Կը քալեն: Խումբերը կը քալեն՝ յար, առանց յոգնութեան, առանց տրտունջի, պարտականութեան զինուակից ողիով: Ու խումբերը կը քալեն, կը քալեն դէպի սիրաը թափառական հայուն, դէպի սիրաը

Հազար-հազար հայութ Հոն՝ ուրախութիւն սերմանելու։ Հոն՝ ազգային հաւատամք ներշնչելու, Հոն՝ հայ մարդուն սրտին մէջ հայոց յոյսի, յոյսի ճրագ վառելու։

Ով մարդկութիւն, հաւատա՛ որ այսքան մարդ, այսքան հայ քով-քովի բերելը հայ մնալու հարց է։ Հայոց ժողովուրդ հաւատա՛, որ Հ.-Մ.-Լ.-Մ.-ական այսքան աշխատանք, այսքան ժողով, այսքան նուիրում ու գոհողութիւն քեզի համար է, հայ մնալու համար է, Հայաստան։

Խումբերուն շարքը դեռ երկար է։ Տողանցքը դեռ կը շարունակուի։ Բայց, Աստուած իմ, Հոգեկան այս ի՞նչ բարդոյթ է, այս ի՞նչ խլրառում է, որ սկսած է թափ առնել հոգիին մէջ։ Սա պահուն, չեմ գիտեր ինչո՞ւ մենակութիւն մը կը զգամ, երբ ամբողջ աշխարհ մը աչքիս առջեւ է, բայց հաւատացէք, որ սա պահուն կը փնտռեմ մէկը, որպէսզի հետը խօսիմ, հետը բաժնեմ հոգիիս սա բերկրանքը, սա ուրախութիւնը ու նաեւ, սա մենակութեան ձանձրոյթը։ Այսիս եղբայր մը խօսքի բունուած է իր քովը նստած մարդուն հետ ու ասդին նայած իսկ չունի։ Մինչ ձախիս տեղ գրաւած է 40ի մօտեցած, ներկայանակի արտաքինով ու բացառիկ լրջութեամբ երիտասարդ մը։ Բայց դեռ չկրցայ գիտնալ թէ ո՞վ է ան, որ այսքան ժամանակէ շարժած չունի, երեսիս նայած չունի, հետո խօսած չունի։ Թէ եւ ես քանի մը անդամ փորձեցի կտրել սա լուութեան պատը, ինչպէս գերմանացին քանդեց հոգիները իրարմէ բաժնող Պերլինի պարիսպը։ Բայց ես անճարակ դուրս եկայ, քանի սասունցի մարդը զիւանագիտութիւն չունի։ Բայց վերջապէս զիւղացի մարդու հոգեբանութեամբ կուցի։

- Մարդ Աստուծոյ, ո՞վ ես դուն։

- Պարոն, ես Հայաստանի հիւպատոսութեան ներկայացուցիչն եմ։

- Այ մարդ, չըսե՞ս։ Ինչ գեղեցիկ եղաւ։

- Բայց, ի՞նչ բանը պարոն։



- Եղբայր, խօսիլը, խօսիլը, հոգիս ելաւ լուռ մնալին։

Ու խօսեցանք։ Ազնիւ մարդ մըն էր։ Շուտ մտերմացանք։ Հայութ բնաւորութեան հարց է։ Կարօտի, թափառական մարդու հարց է։ Մինչ մեր խօսակցութեան առանցքը առաւելաբար հայն ու Հայաստանն էր։ Մեր մէկուկէս միլիոն նահատակներն ու մեր հողերն էին։ Հայը աշխարհի որ անկինն ալ երթայ, ինչ առիթով ալ ըլլայ, անպայման պիտի խօսի իր նահատակներուն, իր հողին մասին։ Թուրքին գագանութեան մասին։ Ու խօսակիցս եղրակացուց։

- Բարեկամ, այս ի՞նչ ողերգութիւն էր, այդ ի՞նչ զուլում էր եկաւ մեր ազգին գլխուն՝ մեր հողերը, մեր տուն տեղը ջարդեցին...։ Այլապէս, այս երիտասարդութիւնը՝ մեր ազգին ազիզ գաւակները, ի՞նչ գործ ունէին այս ասպնջական հողերուն վրայ։

Վերջին բառերուն հետ ձայնը ծանրացաւ։ Նայեցայ դէմքին, սանկ անտրամադիր բան մը կար հոն։ Ու ես, պարզապէս խօսակցութեան նիւթը փոխելու, հիւմիւր մը յառաջացնելու մտադրութեամբ ըսի։

- Ելքարեկամ, ե՛լ, երթանք Մուշ-Սասուն, երթանք Ա. Կարապետ ուխտի։ Հիմա Փեհլիվանները արդէն ձողերը տնկած են, չուանները լարած ու ճրիտը սկսած է վանքին շուրջ բոլորը։ Ել...։

Ու մենք, երեւակայութեան թելքունած՝ անցանք գացինք մեր պապերու քարքարոս լեռներու կածաններով, փլատակ տուններու արանքով, Մշոյ դաշտով։ Բայց Ա. Կարապետի վանքը փլատակ էր, երգեցողութիւն, Պատարագ շաեցինք, շուրջը ձող, վրան չտեսանք։ Անցանք Մուլուխի կամուրջին, բայց Գէորգ Զաւուշը հոն չէր։ Մինչ մեր ամէն քայլափոխին հանդիպեցանք մեր նահատակ պապերուն անթաղ ոսկորներուն, որոնք քիւրտ լաճերու ձեռքին դարձած են խաղալիք, պահ մը խորացանք մեր խորհուրդներուն մէջ։ Բայց խոհեմօրէն աղօթք մը



մրմնջեցինք մեր նահատակներու հոգիին խաղաղութեան համար ու քալեցինք գլխահակ, ախուր: Բայց Անտոքսարի լանջին, երբ կ'իշնէինք դէպի Գերին սար, ուր սասունցին մահու կենաց կոիւմղեց թուրքին ու քիւրտին դէմ, յանկարծ անձաւներու խորերէն լսեցինք արձագանգ մը, որ կը գոռար:

- Հայ եղբայրներ, քառ է այդպէս՝ գլխահակ, ախուր: Ալ քայեցէք հպարտ, քալեցէք քաջի պէս: Դուք արիւնով ազատագրեցիք Հայոց Արցախը: Բայց չմոռնաք՝ Վանը, Մուշն ու քաջաց Սասունը, Հայոց Մասիս սարը:

Ու լրեց: Ես եւ բարեկամս պահ մը շշմած, իրարու երեսին նայեցանք ու վագեցինք ձայնին ուղղութեամբ: Բայց մարդ չտեսանք: Գէորգ Զաւուշի ոգին էր, որ յանկարծ անյայտա-

ցաւ: Բայց յանկարծ բարեկամս պատասխանեց:

- Ես կը հաւատամ, որ պիտի գայ սրբազան այդ օրը, երբ Հայքաջեր պիտի արշաւեն այս բարբարոս ցեղերուն վրայ ու գերութենէն պիտի ազատագրեն այդ հողերը, այդ ջուրերը, որոնք մերն են, մերը: Գէորգ, Հայոց Սարերու Աւլան, մինչ այդ գուն հանգիստ ննջէ՛:

Վերադարձին, Հ.Մ.Լ.Մ.ի երթը դեռ

կը շարունակուէր: Միլ ու ծաղիկ մանկիկներ ատափիկ-տոտիկ կը տողանցէին այդ մեծդղի դաշտին վրայ, առանց գիտնալութէ այդ երթը ե՞րբ պիտի վերջանայ: Մինչ հպարտ ծափ ու հազար-հպարտ օրհներգ կը տեղային այդ մանկիկներու գլխուն վերեւ: Իսկ ես եւ բարեկամս, ոտքի կանգնած, երկար-երկար կը ծափէինք Հ.Մ.Լ.Մ.ի օրհնեալ երգին ու բերքին համար:



**ARMENIA**  
for private and group trips  
[www.saberatours.fr](http://www.saberatours.fr)

# Saberatours Sevan Voyages

Photos: © Yann Arthus-Bertrand / Agence Vie du Ciel / Licence 075/060/031 / StudioVIECH 2005/FAROS

- Direct Flights  
PARIS  
YEREVAN  
PARIS
- Select your Journey
- Guided Tours for 8 Days or 12 Days



WITH THE COLLABORATION OF  
THE NEW AIRLINE COMPANY



**Armavia**  
Արմավիա

11, rue des Pyramides  
75001 Paris  
tel 331 42 96 10 10  
fax 331 42 96 18 77  
saberatours@selectour.com

48, cours de la Liberté  
69003 Lyon  
tel 334 78 60 13 66  
fax 334 78 60 92 26  
sevan@selectour.com

67, La Canebière  
13001 Marseille  
tel 334 95 09 30 60  
fax 334 95 09 30 61  
marseille@wasteels.fr

32-38, rue Hanrabetoutian  
Yerevan  
tel 374 10 52 55 55  
fax 374 10 56 40 30  
sabera@arminco.com

# Հ.Մ.Է.Մ.ԱԿԱՆ ՄԱՐԶԻԿԻՆ ՏԱՄԱՐԱԾՆԵԱՆ

- E. -

Այս գրութիւնը գրաշարութեան յանձնուած էր արդէն, երբ անողոք մասից Հ.Ը.Ը.Մ.ի բնականիքն յսկ եղր. Պեղոս Շեմնեսեանը՝ վասպակաւոր Հ.Ը.Ը.Մ.ականը եւ «Մարզիկ»ի հաւաքառը աշխատակիցը:

**Եղբ Ընմեսեան առողջական իր վիճակին ծանրութեան անդրադառնալով, ամիսներ առաջ խմբագրութեան պահապարութեան դրա կուծ էր այս յօդուածաշարքին 10 յօդուածները, պարտաճանաչ Հ.Մ.Ռ.Մ.ականի իր վերջին պարզոք կարարած ըլլապու զինուանակութեամբ: Ափս՝ և, որ ան բախչը ունեցաւ հրապարակուած դեսնելու յօդուածներէն իհնազր միայն: Վեցերորդը իրեն հասաւ մահուան մնարին մօք, իսկ մնացեալները լոյս կը դեսնեն յեփ մահու, իբրև բանագին կրաք Հ.Մ.Ռ.Մ.ական նոր սերուաններու:**

**Իր վասկրակին ու յիշավրակին կանոքրադառնանք բակաւին:**

«7. Ան կը հաւատայ, որ մաս կը կազմէ հաւաքականութեան մը, մեծ ընտանիքի մը, որ իր կարգին կը հաւատայ հաւաքական աշխատանքի եւ համագործակցութեան սկզբունքի»:

## **Պետրոս Շեմսեան\***

---

ամահյակական իր կառուցով եւ գործելակերպով,  
Հ.Մ.Լ.Մ. եղակի երեւոյթ է ոչ միայն ներազգա-  
յին, այլև՝ միջազգային իմաստով։ Փոխ առնելով  
բրիտանական կայսրութեան վերաբերող խօսքը,  
այսօր, ինքնավատահ կարելի է ըսկել «Արքեւ մար-  
չի մտնել Հ.Մ.Լ.Մ.ի կայսրութեան վրայ»։ Արեւելքէն Արեւ-  
մուռար, Հարաւելքն Հիւսիս։

**Հ.Մ.Լ.Մ.** եղակի է իր աշխարհասփիւռ կառոյցով, գործելաճեւռով եւ նպատակով, իր կեղրոնաձիդ գաղափարահիսուռթեամբ եւ ապակեռորոն գործունէութեամբ:

Մարզիկ մը երբ մուտք կը գործէ նման կառուցյէ մը ներս,  
ինքզինք կը գտնէ մեծ ու բազմանդամ ընտանիքի մը ջերմ ու  
գուրգուրոս մթնոլորտին մէջ։ Ան կը տեսնէ, թէ ունի քոյլեր  
եւ եղբայրներ, որոնք իրեն պէս կը մտածեն, կը գործեն ու  
կ'առաջնորդուին միութեան միեւնոյն սկզբունքով եւ հտէալ-  
ներով։ Անոնք բոլորը միասնաբար կը փորձեն հասնիլ իրենց  
նպատակին, որն է՝ ծառայել հայութեան եւ Հայաստանի հզօ-  
րագիման։

Վերոյիշեալ սրբազնն նպատակներուն հասնելու համար,  
Հ.Ս.Լ.Ս. ընդունած է գործելու հաւաքական ոճը, ճիպերն ու  
բուռնգագները միացնելու ազդու միջոցը:

Հ.Մ.Լ.Մ.ական մարզիկը հաւաքական այս գործելաձեւին, ոճին, ճիպին եւ արդիւնքին ծանօթ է մարզական իր սկզբնաքայլերուն իսկ, որովհետեւ մարզական խմբային խաղերը հաւաքական աշխատանքով կը ղեկավարուին եւ կ' առաջնորդըւին: Բոլորը միասնաբար կ' աշխատին հասնելու համար լոտէալ նպատակին, յաղթանակի՛ն:

Շուրջ իննատունամեայ իր գործելառճով, Հ.Մ.Լ.Մ. ապացուցած է, թէ եսասիրական, անհատապաշտական, չահաղիտական մօտեցումները տեղ չունին իր մէջ: Նոյնիսկ եթէ ոմանք սպրդած ու փորձած են նման անհատապաշտական գործելաձեւ, անոնք կարճ ժամանակի մէջ ձախողած են ու զգաստանալով՝ վերադարձած են միտութենական հաւաքական աշխատանքի սկզբունքին: Իսկ յամառողները եղած են նման դիակներու, որոնց ալիքները նետած են ծով: Ճիշդ այնպէս ինչպէս ծովը դիակ չի շալկեր, նաեւ Հ.Մ.Լ.Մ.ը իր մէջ չի կրնար ապահով եսամոյ եւ պատեհապայտ անդամներ:

Հ.Մ.Լ.Մ.ական մարզիկը նման երեւոյթներու յաճախ հանդիպած պէտք է ըլլայ մրցումներու ընթացքին, երբ մարզիկ մը, գիտակցաբար կամ անգիտակցաբար, կ'ունենայ եսակեղրոն խաղաղութ։ Նման պարագաներ չեն վրիփիր ամէնէն համեստ մարզիկներու իսկ ուշադրութենէն։

Ահա թէ ինչու Հ.Մ.Հ.Մ.ական մարզիկ մը արագ եւ դիւրին կ'ըմբռնէ հաւաքական եւ անձնասիրական երկու հակաղիք գործելածեւի վնասներն ու շահերը։ Այնպէս մը որ, երբ ան տարիքի բերմամբ կը լրէ մարզական շարքերը եւ կը փոխանցը- ւի երկշներու շարքեր, ան ուեւ մէկէ աւելի դիւրին կ'ընտելա- նալ հաւաքական աշխատանքի ոճին։

Հնիֆացիկ ասացուածքի կարգին անցած է «Միութիւնը զօրութիւն է» կարգախօսը: Հ.Մ.Լ.Մ.ի պարագային, այս կարգախօսը վերածուած է պատգամի, ինչ որ գրաւականն է հզօր միութեան մը գոյութեան: Ինչպէս նուագախումբի կամ երդչախումբի մը պարագային զարտողի նուագ մը կամ ձայն մը կը խանգարէ ամբողջ խումբին ներդաշնակութիւնը, նոյնպէս ալ մարգականի պարագային խրաբանջիւր եսակեդրոն շարժում կը խանգարէ ամբողջ խումբին այսատանքը:

Հ.Մ.Լ.Մ.ական մարզիկը, մանաւանդ իրեւ հայ մարզիկ,  
իրեւ ուղեցոյց պիտի ունենայ բանսատեղծին պատգամը՝  
«Ո՞վ հայ ժողովուրդ, քո միակ փրկութիւնը քո հաւաքական  
ուժին մէջն է»:

\*Մահացած՝ 27 Սեպտեմբեր 2006ին:



# ԴՐՈՇՎԿ

**Եղիշէ Ծ. Վրդ. Մանձիկեան\***  
**ԱՆԹԻԼԻԱՄ**

**Գ**իտակից մարդու համար կեանքի թանկագին սեփականութիւններէն եւ հարստութիւններէն մէկը, եթէ ոչ գերազոյնը՝ հայրենիքն է: Պատառ մը հող, ուր իր պապեանական բունը արմատացած է: Հող՝ ուրկէ կը սնանի իր զգացումներով, երագներով, ոգիով եւ ողջ հութեամբ: Հող՝ որ քաղցր, ջերմ, ապրող ըլլակ վեր անգին է ու սրբազան:

Այդ է պատճառը, որ մարդ կ'աշխատի իր հայրենի հողը բերրի պահելու համար: Կը պայքարի անոր պաշտպանութեան սիրոյն, զոհողութեան յանձնառու կը դառնայ հայրենիքը ծաղկեցնելու ի խնդիր: Ան իր իմացական թէ այլ ունակութիւնները անվարան եւ անսակարկ ի սպաս կը դնէ հայրենիքի վերելքը, զարգացումը ստառնալիքից դարձնելու, եւ վերջապէս, մարդ իր կեանքը կը նուիրէ զայն ամենափոքր փորձութենէն կամ գտանգէն պաշտպանելու ուխտով: Եւ այս բոլոր պարզ այն համոզումով, որ մարդը, իր շրջապատը, ընկերութիւնը, ժողովուրդն ու ազգը կը կազմաւորուին, կը յառաջդիմէն, կ'ամրապնդուին եւ կը գոյատելն միայն ու միայն հարազատ հողի վրայ, հայրենիքի մէջ: Այս իմաստով հայրենիքը ժողովուրդին ոգին սնուցող, կամքը կռանող, նկարագիրը քանդակող, դիմագիծը կաղապարող նուիրականութիւնն է: Ի մի բան հայրենիքը մարդ անհատի հոգւոյն անխորտական կարոյցն է:

Հայրենիքը անկախ իր աշխարհագրական դրուածքէն, դիրքէն ու ֆիզիքական գոյութենէն, մարդկութեան կը ներկայանայ խորհրդանշական՝ սիմպոլիք կարգ մը երեւոյթներով, ինչպէս՝ դրոշմաթուղթ, դրամանիշ, գերբ եւ դրօշ:

Դրօշի ծնունդը կամ ծագումը կը վերագրուի հնդիկներուն եւ չինացիներուն, բայց առաւելաբար՝ վերջիններուն:

Կ'ըսուի, թէ Զու տիրապետութեան հիմնադիրը՝ թան ֆու (1122 թուին Ն. Ք.), ուր որ երթար իր առջեւէն սպիտակ դրօշ մը կը տարուէր:

Դրօշը, ինչպէս ներկայիս, կը բարձրացուէր ձողի մը կատարին: Զուին մօտ բաժինը (դրօշին լայնքը) միջազգային որակումով կը կոչուի Hoist, իսկ տարածքը (երկայնքը)՝ Fly:

Դրօշը պատերազմի ժամանակ բանակի առջեւէն կը տարւէր եւ անոր անկումը եթէ ոչ պարտութիւն, շփոթութիւն կը նշանակիր:

Դրօշը ընդհանրապէս մարտակառքերու վրայ կը գետեղէին, ինչպէս նաև կը բարձրացնէին բռնագրաւել քաղաքներու պատերուն:

Հնդկաստանի եւ Չինաստանի մէջ դրօշները նշան տալու համար ալ կը գործածուէին:

1542ին, սպիտակ դրօշը առաջին անգամ ըլլալով գործածւած է իբրեւ հաշտութեան խորհրդանիշ:

Հանգամանաւոր մեծերը յարգելու համար դրօշը կը խոնարհեցնէին: Հետաքրքրական է այն տեղեկութիւնը, թէ 660 թուին, փոքրաւոր իշխան մը իր մեծաւորին առջեւ իր դրօշը խոնարհեցնել զլանալու պատճառով պատիժի ենթարկուած է: Այս սկզբունքին հետեւողութեամբ, երբ եւ եթէ որեւէ դրօշ երկրորդէ մը վեր բարձրացուի, վերջնոյն ենթակայութիւնը կը ներկայացնէ: Իսկ յատկանշական է, որ երբ ծովու վրայ նաւեր իրարու հանդիպին, իրենց դրօշը կը խոնարհեցնեն ողջունելու համար զիմացի նաւը:

Բացայայտ է, որ երբ դրօշ մը կիսակայմ ծածանի սուզի նշան է: Իսկ երբ նաւ մը օգնութեան կարիք ուզէ յայտարարել՝ իր դրօշը Հուստ կը կախէ:

Ժամանակի ընթացքին դրօշներն ալ սկսած են դեր ունենալ յաչս այլոց: Օրինակ, սեւ դրօշը նշան եղած է ծովահէններու: Դեղինը՝ համաճարակի եւ այլն:

Այս գետնի վրայ կ'արժէ քննական ակնարկ մը նետել օրինակ՝ խալամութեան դրօշին վրայ: Այնտեղ երեք պարզ՝ միա-

գոյն (սեւ, ճերմակ, կարմիր) պարագաներ զիրար կը փոխարինեն: Այսօր իսկ այս երեք գոյները իրենց կարեւոր եւ տիրական տեղերը ունին խալամական երկիրներու դրօչներուն վրայ:

Ի սկզբանէ սեւը նկատուած է Մոհամմէտ մարգարէին դրօշին գոյնը, իբրեւ վրիժառութեան գոյն: 746 թուին (Հրիշրա 129) Աբբասեանները գործածեցին սեւ դրօշը: Օմմայեատները ընտրեցին սպիտակ գոյն դրօշ՝ ընդգէմ Խառարէզմի կարմիրին: Ֆաթիմեանները ընտրեցին կանաչը, որ հետագային դարձաւ համայն խալամութեան գոյնը:

Հաւանական է, որ Սարակինոսներն էին, որ դրօշակը Եւրոպա մտցուցին:

Միջին եւ վերածննդեան դարերուն սկսան յայտնուիլ ագդային դրօշներ, չնորհիւ ժամանակի եւ զանազան շրջաններու ղեկավարներուն, որոնք պաշտպան սուրբեր ընտրեցին (ինչպէս Անդլիա՝ Ս. Գէորգը, ժԳ. դարուն), իրենց երկրի իրուեւ պահապան: Միջին դարերու աւարտին արդէն դրօշները խորհրդանիշ էին ազգի մը, թագաւորութեան մը, կազմակերպութեան մը կամ քաղաքի մը:

Դրօշները միշտ միագոյն (պարզ) չեն եղած, այլ՝ բազմագոյն: Ինչ ալ եղած ըլլան, կամ են այսօր, որեւէ դրօշի երանդները, այնտեղ արտացոլացող գոյները պատահաբար չեն ընտրուած, այլ հիմնուած են տուեալ ժողովուրդի պատմութեան, մշակոյթին եւ կրօնքին վրայ:

Եւրոպայի հնագոյն դրօշները խաչանշան են, Խաչակիրներէն ժառանգուած:

Խաչնատանիք դրօշներ են, անդլիականի կողքին, Նորվեկիոյ, Շուէտի, Ֆինլանտայի, Դանիոյ, Յունաստանի եւ Զուիցերիոյ դրօշները:

ԺԲ.-ԺԳ. դարերուն Եւրոպայի երկիրները որդեգրեցին նաեւ գերեբը, որոնք ներկայիս դադրած են գործածութենէ, իսկ գոյները դեռ կը պահուին Լեհաստանի, Պելճիքայի, Սպանիոյ, Հունգարիոյ, Լիւստեմպուրկի եւ Մոնաքոյի պարագային: Աւստրիա, Սան Մարինո, Լիխտենշտայն դեռ կը պահեն գերեբերը:

Կեղունական Ամերիկայի եւ Եւրոպական կարգ մը երկիրներ եռագոյն դրօշ կը գործածեն իբրեւ հիմնական երեք սկզբանց՝ Ազատութեան, Հաւասարութեան եւ Եղբայրութեան խորհրդանիշ:

Եղրափակելու համար պատմական այս ընդհանրացումները, կ'արժէ արձանագրել, որ նետրլանտները (Հոլանտա, Պելճիքա) եռագոյնը (Կարմիր, ճերմակ, կապոյտ) դրօշի երկայնքին զետեղեցին, իբր խորհրդանիշ Սպանիոյ դէմ իրենց մղած երկարամեայ պատերազմներուն: Իսկ Ֆրանսա իր յեղափոխութենէն ետք նոյն գոյները ընտրեց ուղղահայեաց դիրքով:

Դրօշը, որ խորքին մէջ պատառ մը կերպաս է, ժողովուրդի մը յաւիտենական ապրումն է, երանդուած նոյն ժողովուրդի դարաւոր ապրումներով: Ան



ծնունդ կ'առնէ տուեալ ժողովուրդի ապրումներէն ու կը մարմնաւորէ անոր անցեալը՝ պատմութիւնը, փորձառութիւնը, վիշտն ու տառապանքը, խնդութիւնն ու հպարտութիւնը, երագն ու իրագործումը, պարտութիւնն ու յաղթութիւնը, երէկը, ներկան ու ապագան:

Դրօշի խորհուրդը կը գրուի այն ժողովուրդի կեանքի գնով, որ անոր շուրջին տակ կը ծնի եւ անոր շուրջին տակ կը մեռնի:

Դրօշը զինք ծնող ու փայփայող ժողովուրդի հոգին է ու ոգին, անոր միաքն է ու բանականութիւնը, անոր երգն է ու պարը, անոր իմացական ճարտարապետութիւնն է ու երազներու տեսանելի երանդաւորումը: Դրօշը ժողովուրդի գութաներգն է ու ուազմերգը: Անոր բանաստեղծութիւնն է ու սրտի ամենաջերմ տրոփը:

Սերունդէ սերունդ փոխանցուող դրօշը անցեալի զգացումի մը արտացոլացումը չէ, այլ՝ պատմութեան մարմնացումը: Դրօշն է, որ կը զօրացնէ ուազմիկն ու մարտիկը: Անով կը կենդանանայ վիրաւոր հերոսը: Ան ընկճուած կամ իրաւագրկրւած մարդու յոյսն է ու ապաւէնը՝ անդերազանցելի արդարութիւնը:

Դրօշը իր ժողովուրդի ու խորհրդանշած հայրենիքի անձնագիրն է ու կալուածագիրը: Անոր գոյութիւնն է ու հութիւնը:

Համամարդկային իրողութիւն է, որ երկիրներու ներքին շրջաններն իսկ, ինչպէս էր պարագան մեր նահանգներուն ու նախարարական տուներուն, ունեցած են իրենց սեփական դրօշը, անկախ տուեալ երկրի հիմնական դրօշէն:

Հայկական դրօշի եւ դրօշներու մասին յաճախ գրուած է համառօտ թէ մանրամասն: Ինչ որ այստեղ անհրաժեշտ է արձանագրել, այն է, թէ անկախ պատմականօրէն ճանչցուած ու գործածուած դրօշներէն, պատահած են պարագաներ, երբ զանազաններու



## ՊԱՏՄԱԳԻՏԱԿԱՆ

կողմէ առաջարկներ եղած են դրօշի կամ դրօշներու կազմութեան թէ երանգներու համադրութեան մասին: Օրինակ, ԺԼ. դարուն, Շահամիր Շահամիրեան՝ հնդկահայ նշանաւոր մտաւորական եւ ազգային գործիչն ու «Որոգայթ փառաց»ի հեղինակը, կ'առաջարկէր հայկական դրօշակը կազմուած ըլլայ կարմիր, կապոյտ եւ դեղին գոյներէ, ստեղծուելիք հայկական բանակի, երեք սպարապետութիւններու հովանին վայելող զինուորներու համազգեստներու գոյներուն համաձայն:

Հայրենիքին աշխարհագրականօրէն աւելի մօտ, ոռուսական ցարերու մտերմութիւնը վայելող Լազարեան եւ Արդութեան զոյգը կ'առաջարկէր կարմիր, կանաչ, կապոյտ, վրան Նոյեան տապանի նշանով դրօշ մը ունենալ:

Ինչ ալ եղած ըլլայ, կամ ինչ փոփոխութիւններու հանգըրւանները անդրանցնելիք ետք գործածական եղած ըլլայ, տըւեալ ժամանակի կամ ժողովուրդի մը դրօշը, իր իմաստով, արժէքով, ներշնչած ոգիով ու պարգևած անզուգական ապրումով կը մնայ ժողովուրդի գաղափարական եւ իմացական ծնուցիչը, ինամատար եւ հոգածու սրտահատոր «կողակիցը» եւ անոր անմշացորդ գուրգուրանքին արժանի զաւակը:

Մարդ արարածը իր աչքը կեանքին կը բանայ դրօշով արշալուսուած հայրենիքի մէջ: Իր պատանեկան եւ երիտասարդական քայլերը կ'առնէ փարոսեալ դրօշի առաջնորդութեամբ: Զափահաս տարիքին դրօշի ծածանեպարը իր գերա-

գոյն երջանկութեան ծափահանդէսը կը կազմէ: Հասուն տարիքի մարդը դրօշի օրհնութեան վայելքով կը զօրանայ եւ իր անդորրը կ'ապրի, քիչ յետոյ, անոր շուքին ներքեւ իր յաւիտենականին յանձնուելու գոհունակութեամբ:

Տիպար մարդու կեանքը դրօշի հովանիին ներքոյ իմաստ եւ արժէք կը ստանայ: Այդ է պատճառը, որ դրօշը ամէն բանէ առաջ կը ծածանի պետութեան յատուկ շէնքերու կատարին: Իր մասնաւոր յարգանքն ու տեղը կը վայելէ խորհրդարաններէն եւ դեսպանատուններէն ներս: Առանձնապէս կը բարբառի խորհրդաժողովներու եւ համագումարներու սրացներէն: Հպարտութեամբ կը ծիծաղի միջազգային ողիմպիականներու առիթներով եւ վերջապէս, պինդ գրկելով իր հարազատ զաւակները, իրենց տիտուր դագաղներուն մէջ զանոնք կը յուղարկաւորէ դէպի անդարձ հորիզոններ:

Դրօշ՝ հայրենիքն է...: Հայրենիքը առանց դրօշի անպատճի է:

Դրօշ՝ մարդն է...: Մարդ առանց դրօշի ունայնութիւն է:

Դրօշ՝ կեանքն է...: Կեանքը առանց դրօշի մեռելութիւն է:

\*Հեղինակին նոր լոյս տեսած հատորէն՝ «Ոգեղէն նոպանուղի», Անդիլիաս, 2006:

BDF ••••



**SLD**  
S.A.L.

AGENT EXCLUSIF. Tel: 09-214507/9/10

# ԱՓՍՈՐ Մ...

**Ժիրայր Սարգսիսկան  
ՍԱՆ ՖՐԱՆՍԻՍՔՕ**


**Ա**նցեալ դարու վաթսունական թուականներէն ծնունդ առած միութենական յիշատակներս կանգ առին անակնկալ լուրովը՝ եղբ. Կարօ Թիւթիւննեանի մահ-

ւան:

Այդ տարիններուն էր, որ եղբ. Սուրէն Մուրատեանի պրատող մտքին եւ խուզարկող հայեացքին մէջ յայտնուեցաւ եղբ. Կարոն, հրաւիրուելով Հ.Մ.Լ.Մ.ի Պէյրութի Սկառտական Խորհուրդի կազմ: Հոնկէ սկիզբ առաւ եղբ. Կարոյին յանձնախմբային, դիւանական եւ վարչական կեանքը Հ.Մ.Լ.Մ.ի կառույցին մէջ, դառնալով բոլորիս առօրեայ գործակլցը:

Համակրելի երեւոյթով, պատանեկութեանը հազիւ հրաժեշտ տուած այս երիտասարդը, ինքնամփոփ, պարտաճանաչ եւ պատրաստակամ էր, եղբ. Նշան Թիւսիւզեաններու նման միութենական տիպարներու օրինակելի շունչով հմայուած, Հ.Մ.Լ.Մ.ի ծառայութեան իր ուխտը կատարած եւ ազգային ոգիով թրծուած:

Միութենական պատասխանատուի մը բնական արժանիքներով օժտուած, եղբ. Կարօ տարիններու թաւալումով, պատասխանատուութեան բարձր գիտակցութեամբ ծառայեց Հ.Մ.Լ.Մ.ի կեղրոնական Վարչութեան:



1998. Համա-Հ.Մ.Լ.Մ.ական նրդ ընդհանուր բանակումին, եղբ. Կարօ Թիւթիւննեան կը խօսի Խոր Վիրապի Ս. Աստուածածին եկեղեցոյ մէջ:

Մտաւորական հակումներով օժտուած եւ Հ.Մ.Լ.Մ.ի ոսկեղող վառքով հմայուած, ան իր միութենական պատասխանատուութեան աւանցքը դարձուց նորահաս սերունդներուն ներչչել ազգային ապրումներ եւ տեհչեր, տէր մնալու համար ազնուական ցեղի մեր ժառանգութեան:

Իր խաղաղ երեւոյթին ներքեւ, եղբ. Կարօ անզուսպ փոթորիկ մը ունէր իր հոգիին խորը: Փոթորիկ մը, որ տեղին որոտումի ուժգնութեամբ կը թնդար, արտայայտելով իր խոր համոզումը, թէ Հ.Մ.Լ.Մ.ականի կոչումին արժանանալու համար նախապայման է անվերապահ նուիրումով ծառայել միութեան, նախանձախնդիր մնալով Հ.Մ.Լ.Մ.ի առաքելութեան, ոգիին եւ վարկին, նոր իրագործումներու ատակ նոր սերունդին հայեացքը ուղղելով ազգային բարձունքներ:

Եղբ. Կարոն ապրեցաւ եւ գործեց իբրեւ տիպար Հ.Մ.Լ.Մ.ական:

Ցիշատակը անթառամ մնայ սիրելի՝ եղբայր:  
Ախսո՞ւ...:



Օգոստոս, 2005. եղբ. Կարօ միութեան դրօշը  
Մուսուլի նորաստեղծ մասնաճիւղի  
պատասխանատուններուն յանձնելէ ետք:

## ԱՏԱՅԱՆՔ

**«Հ.Մ.Լ.Մ. ՍԿԱՌԻՏԱԿԱՆ ԵՐԳԵՐ»**

**Խ տ ա ս ա լ ի կ ը**

Պատրաստութիւն՝ Գարիիլ Փանոսեանի,

Կատարողութիւն՝ «Տարօն»

մանկապատանեկան գուսանական

երգչախումբի, Երևան, 2006:

# **Հ.Մ.Լ.Մ. - Հ.Ա.Ս.Կ.Ի ԱԲՈՎԵԱՆԻ ՄԻԱՆՈՐԸ**

Թղթակից  
ԱԲՈՎԵԱՆ

**Ա**բովեանի միաւորը հիմնադրվել է 1990 թուականի նոյեմբերի 7ին: ըՄ-կը գրենական շրջանում իր գործունէութիւնը ծաւալել է փոքրաթիւ խմբերով եւ իր ուրոյն տեղն է գրաւել Աբովեանի հասարարական կեանքում: Անցկացրել է մի շարք միաւորային տարեկան բանակումներ (այդ թևում նաեւ Աբովեանի գոհուած ազատամարտիկների երեխաների հետ համատեղ բանակում Հանքաւանում), աշխոյժ մասնակցութիւն է ցուցաբերել համահայաստանեան եւ համահայկական մի շարք բանակումների եւ արշաւների, կազմակերպական մի շարք ծրագրերի ու միջոցառումների: Այսպէս՝

1999 թուականի գործունէութեան շրջանը Աբովեանի միաւորի համար առաջընթացի մի նոր, կարեւոր փուլ հանդիսացաւ:

Այս շրջանում միաւորն իր գործունէութիւնը ծաւալել է Աբովեանի մանկապատանեկան կենտրոնում: Պարապմունքներն անցկացրել են սկաուտական 3 տարիքային խմբերում՝ երկուսը 12-15 տարեկան, մէկը՝ 15-18 տարեկան:

Միաւորը 1999 թուին մասնակցել է հետեւեալ միջոցառումներին:-

1. «Հայ Սկաուտի Օր»՝ Ապրիլի 18 (30 սկաուտ);
2. «Եղեռնի Օր»՝ Ապրիլի 24, մասնաճիւղային սպոյ երթ (50 սկաուտ);

3. «Հաւատք եւ ժառանգութիւն»՝ Մայիսի 1-2, համահայաստանեան միջոցառում (Տաթեւի վանքի մաքրման եւ բարեկարգման աշխատանքներ):

4. Միաւորային արշաւներ (Յունիս ամիս)՝

ա/ Աբովեան - Արգնու կիրճ:

բ/ Աբովեան - Հատիս լեռ:

գ/ Աբովեան - Պօղոս-Պետրոս եկեղեցի:

Միաւորի վարչութիւնն ու խմբապետական կազմը հանդի-



պումներ են ունեցել Աբովեանի մի քանի միջնակարգ դպրոցների տնօրիչնութիւնների հետ՝ առաւելագոյնս մեծ թուով պատանիներ ու երիտասարդներ ներդրաւելու կազմակերպութեան շարքերում, որի շօշափելի արդիւնքներն արդէն նկատելի են:

Միաւորն իրականացւիք ծրագրեր ունի Աբովեանի օժանդակ դպրոցի եւ միջնակարգ հանրակրթական մի շարք դպրոցների հետ:

Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.Ի Աբովեանի միաւորը 1999 թ. նոյեմբերի սկաուտների երդման արարողութեամբ եւ մեծ ընդունելութեամբ նշել է իր հիմնադրման 10 ամեակը:

2000 թ. սկզբին ընթացիկ աշխատանքները գուուարացել են՝ կապուած միաւորի ատենապետի Ազգային Բանակ ծառայութեան մեկնելու հետ, սակայն չուտով միաւորի մի քանի խմբապետների ջանքերով գործունէութիւնն ընկել է բնականոն հունի մէջ:

2000 թ. ընթացքում նոր խմբեր են ստեղծուել Աբովեանի մի քանի դպրոցներում միաժամանակ, սակայն աստիճանաւորական կազմի անդամների պակասի հետեւանքով դրանք երկար չեն գործել:

2000 թ.ի ամբանը, միաւորի աստիճանաւորներից մէկը Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.Ի կենտրոնական Վարչութեան որոշմամբ մասնակցեց Մեքսիկայում կազմակերպուած Համաշխարհային Սկաուտական 11րդ Երիտասարդական Հաւաքին (MOOT):

2000-2001 թթ. ընթացքում Աբովեանի միաւորը մասնակցել է Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.Ի տարեկան եւ միջ-միաւորային բանակումներին՝ ցուցաբերելով լաւ արդիւնք, իր մասնակցութիւնն է բերել Աբովեանի քաղաքային նշանակութեան բազմաթիւ մշակութային եւ հասարակական աշխատանքերին ու ձեռնարկներին:

2001 թ.ին միաւորի աստիճանաւորներից մէկը մասնակցել է «Նոր քաղաքակրթութիւն» հասարակական կազմակերպութեան կողմէց Մոսկուայում կազմակերպուած երիտասարդ դասաւանդողներ դասընթացին:

**Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի Աբովեանի միաւորի համար շրջադարձին է հանդիսացել 2002 թ.-ի գործունէութեան շրջանը։ Տարեմուտից ի վեր աշխատանքներին են յժուել մի քանի նոր վարչականներ։**

2002 թ. Փետրուարի 1ից 3ը միաւորի 4 անդամներ մասնակցել են Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի կենտրոնական Վարչութեան կողմից անցկացուած Ա. կարգի ձմեռնային դպրոց-բանակումին, որոնցից 2ը հաստատել են իրենց Ա. կարգը, իսկ մէկը ստացել է Ա. կարգ։ Նոյն թուականի Փետրուարի 6ին, միաւորի 3 անդամներ (Ռ. Պետրոսեան, Ա. Աղասիեան եւ Մ. Մելիքեան) մասնակցել են IFESի Աբովեանի գրասենեակի կողմից կազմակերպուած սեմինարին՝ «Կամաւորներ եւ համագործակցութիւն» թեմայով։ Սեմինարի ընթացքում եղբ. Ռ. Պետրոսեանի կողմից մանրամասն ներկայացուել է մեր կազմակերպութեան գործունէութիւնն ու նպատակները, ցուցադրուել են մեր բանակումները եւ գործունէութիւնը ներկայացընող տեսաժապաւէններ։ Սեմինարին մասնակցում էին նաև Աբովեանում գործող հասարակական այլ կազմակերպութիւնների ներկայացուցիչներ։ Ընդհանուր առմամբ, մասնաճիւղի մասնակցութիւնը այդ միջոցառմանը կարելի է համարել յաջողուած, որի արդիւնքում Աբովեանի հասարակապէս աշխոյժ երիտասարդութեան շրջանում նկատում է մեծ հետաքրքրութիւն Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի գործունէութեան հանդէպ։

2002 թ. Մարտի 10ին, Աբովեանի միաւորի 18 սկառուտներ Աբովեանի երիտասարդական մի քանի կազմակերպութիւնների ներկայացուցիչների հետ իրականացրել են քայլարշաւ՝ Պօղոս-Պետրոս եկեղեցի - Հատիս յեռ երթուղով։

2002 թ.-ի Ապրիլի 22ին Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի Աբովեանի միաւորը գումարել է իր անդամական ժողովը, որի ընթացքում ընտրուել է միաւորի վարչութիւնը՝ հետեւեալ կազմով։

Դոմանու Պետրոսեան - ատենապետ։

Լիլիթ Զաքարեան - ատենադպիր, միաւորի խմբապետ։

Մհեր Մելիքեան - գանձապահ, գոյքապահ։

Վասիլիկ Աբրոյեան - անդամական թեւի պատասխանատու։

Անուշաւան Հայրապետեան - ծրագրերի պատասխանատու։

Հետագայում, ենելով որոշ հանգամանքներից, անդամական թեւի պատասխանատուի պարտականութիւնը ստանձնել է միաւորի անդամ Արմինէ Բաբէցեանը։

2002 թ.-ի Ապրիլի 28ին, միաւորը (30 սկառուտների եւ երէցների մասնակցութեամբ) Երեւանի Պետական Համալսարանի երկրաբանական բաժանմունքի Ուսանողական Խորհրդի հետ համատեղ իրականացրել է հայրենագիտական արշաւ դէպի Դիլիջան՝ Գօշավանք - Հաղարծին - Պարզ լիճ - Սեւանայ կղզի երթուղով։

2002 թ.-ի Մայիսի 28ին, Հայաստանի Հանրապետութեան



## Travel Ways - Egypt

### NILE CROCODILE CRUISES



Incoming Tour Operator  
Hotel & Cruise Reservation  
Transportation  
Excursions

Attia el Sawalhy St., Serag Center Tower#1  
from Makram Ebeid- Nasr City,Cairo,Egypt

Tel:02 2739400/500/600

[www.travelways-egypt.com](http://www.travelways-egypt.com)

[marketing@twayseg.y.com](mailto:marketing@twayseg.y.com)

# ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

Հոչակման տարեգարձի օրը, Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.-ի Աբովյանի միաւորը նշանաւորել է Գառնիի տաճարի հարթակում 12 նորագիր սկառուտների երդման արարողութեամբ: Արարողութիւնից յետոյ 23 սկառուտների եւ 10 անդամների մասնակցութեամբ իրականացուել է քայլարշաւ՝ Գառնի - Հաւուց թառ երթուղով:

2002 թ-ի Յուլիսի 8-13ը Աբովյանի միաւորը Բիւրականի բանակավայրում 29 սկառուտներով մասնակցել է Աբովյան - Գարենցաւան միջմիաւորային տարեկան բանակումին: Բանակումին մասնակցել են նաև Աբովյանի ենթաշրջանի Արամուս գիւղից 4 երիտասարդներ՝ փորձի ձեռքբերման նպատակով, որպէսզի հետագայում այնտեղ ստեղծուի սկառուտական խումբ:

Նոյն թուականի Յուլիսի 25ից Օգոստոսի 5ը միաւորի 3 խմբապետներ մասնակցել են Համա-Հ.Մ.Լ.Մ.ական 7րդ ընդհանուր բանակումին, Բիւրականում:

2002-2003 թ-ին միաւորի խմբագետուհի քոյր Լիլիթ Զաքարյանը Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.-ի կենտրոնական Վարչութեան որոշմամբ մասնակցել է Թայյանտում կազմակերպութեան Համաշխարհային Սկառուտական Ընդհանուր բանակումին:

Ուրախութեամբ պէտք է արձանագրենք, որ Աբովյանի միաւորում, ընթացիկ գործունէութեանը զուգահեռ, աշխատանքներ են տարուել նոր իրաբեր ստեղծելու ուղղութեամբ:

2002 թ-ի Սեպտեմբերի 1ին, ի նշանաւորումն նոր ուսումնական տարուան, Հ.Մ.Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.-ի Աբովյանի միաւորի ակումբում տեղի է ունեցել միաւորի վարչութեան հանդիպում սկառուտների ծնողների հետ, որից յետոյ ծնողների հետ կազմակերպուել է միաւորի ամառնային գործունէութեան շրջանի արխիտի դիտում:

Սեպտեմբերի 22ին, Հ.Հ. Անկախութեան օրուան առթիւ Աբովյանի միաւորը 30 սկառուտների մասնակցութեամբ (որոնցից 3ը՝ Արամուսից) իրականացրել է հայրենագիտական արշաւ դէպի Աշտարակ՝ Ս. Մեսրոպ Մաշտոց - Կարմրաւոր եկեղեցի - Մուղնու վանք - Սաղմոսավանք երթուղով: Սաղմոսավանքում իրականացրած բովանդակալից ուսուցողական ծրագրից յետոյ սկառուտները քայլարշաւով իջել են Աշտարակի ձոր, ուսումնասիրել տեղի քարանձաւները եւ վերադարձել:

Միաւորն ունի արդէն կազմաւորուած սկառուտական խումբ Արամուս գիւղում: Խմբի անդամները մասնակցել են 2003 թուականի համահայաստանեան սկառուտական բանակումին: Նոյն թուականի նոյեմբերի 7ին Աբովյանի եւ Արամուսի սկառուտների մասնակցութեամբ Աբովյանի Մանկապատանեկան Ստեղծագործական կենտրոնում մեծ հանդիսութեամբ նշուել է միաւորի հիմնադրման 13րդ տարեդարձը: Միջոցաւման ընթացքում Փոխ Առաջնորդի աստիճաններ են յանձնուել Աբովյանի եւ Արամուսի առաւել աչքի ընկած սկառուտներին:



2003 թուականի Մայիսին, միաւորի աստիճանաւոր քոյր Անսհրաժեշտ եղոյեանը մասնակցել է Գուրգուլֆում (Ուքրաինա) կազմակերպված «Excel Scout 05» սեմինարին:

2004 թուականի Յունուարին միաւորի 9 սկառուտներ մասնակցել են Կենտրոնական Գրասենեակում անցկացուած Բ. կարգի սեմինարին, իսկ Մարտ ամսին 5 սկառուտ մասնակցել է Ծաղկաձորում կազմակերպուած Ա. կարգի սեմինարին: Նոյն ամսուան 27ին միաւորի 5 աստիճանաւորներ Խմբապետական Խորհրդի անդամ եղեք. Յարութ Նասոյեանի հետ այցելել են Արամուս գիւղ՝ տեղում սկառուտական գործունէութեանը խոշնդոտող ինսդիրներին ծանօթանալու եւ համապատասխան լուծումներ տալու համար: Փոխ գիւղապետի հետ զրուցելուց եւ գործունէութեան վայրը ճշգելուց յետոյ որոշուեց, որ սկզբնական շրջանում պարապմունքները կ'անցկացնեն Աբովյանից գործուղուած աստիճանաւորները:

Ապրիլի 11ին, Ս. Զատկի տօնի կապակցութեամբ արշաւ է կազմակերպուել Գեղարդ - Հաւուց թառ երթուղով: Մասնակցել են 45 սկառուտներ, որոնցից 22ը՝ Արամուսից: Նոյն ամսի 23ին միաւորի սկառուտները մասնակցել են ՀԵՄի եւ Նիկոլ Աղքալեան Ռւսանողական Միութեան կազմակերպած ջահերով երթին դէպի Ծիծենսակաբերդ: Իսկ յաջորդ օրը՝ Ապրիլի 24ին այցելել են Մեծ Եղեռնի զոհերի յիշատակին նուիրւած Աբովյանի յուշահամալիր:

Մայիսի 4ին, միաւորի անդամները եկել են Երեւան՝ դիտելու «Արամ» Փիլմը, իսկ Մայիսի 9ին մասնակցել են Աբովյանում անցկացուող Շուշիի ազատագրման 12րդ տարեգարձին նուիրւած միջոցաւմանը:

Յունիսի 1ին, միաւորի անդամները եկել են Երեւան՝ դիտելու «Արամ» Փիլմը, իսկ Մայիսի 9ին մասնակցել են Աբովյանում անցկացուող Շուշիի ազատագրման 12րդ տարեգարձին նուիրւած միջոցաւմանը:



ՄԱՐԶԻԿ, ԻԵ. ՏԱՐԻ, ԹԻՒ 9-10 (291-292)

կան կենտրոնի տարեկան հաշուեառու միջոցառման ընթացքում արդէն Յորդ անգամն ըլլալով բացման արարողութիւնը վստահուել է սկառատներին:

Յուլիսին իրականացուել է մէկ արշաւ դէպի Աշտարակ՝ Մուղնի - Օշական եկեղեցի երթուղով, որից յետոյ ծրագիրը շարունակուել է Օշականի ձորում: Նոյն ամսին միաւորի 5 աստիճանաւորներ 71 իրանահայ սկառատների հետ մասնակցել են Բիւրականում անցկացուղ Արարատ Մարզամշակութային Սիութեան Հիմնադրման 60ամեակին նուիրուած բանակումին:

Օգոստոսը նոյնակէս յագեցած էր բազմաբնոյթ միջոցառումներով: Մինչ սկառատների մի մասը Բիւրականի բանակավայրում էր, միւսների համար կազմակերպուել է այցելութիւն Հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամութեան թանգարան:

Սեպտեմբեր ամսին դպրոցներում յայտարարութիւններ անելուց յետոյ միաւորի սկառատական շարքերը համալրուել են նոր անդամներով: Թէ՛ գայլիկական եւ թէ՛ սկառատական խմբերում նկատում է անդամների թուի աճ: Պարապմունքներն առաւել հետաքրքիր եւ բազմաբովանդակ դարձնելու Համար, Սեպտեմբերի 21ի կապակցութեամբ դասախոսելու էր հրաւիրուել պատմաբան Արտակ Մուրատեանը:

Հոկտեմբերի 17ին, Հիմնականում նորագիր սկառատների եւ գայլիկների մասնակցութեամբ կազմակերպուել է արշաւ

դէպի Երեւան: Արշաւը նուիրուած էր մայրաքաղաք Երեւանի 2786րդ տարեդարձին: Սկառատները նախ այցելեցին իրերունի թանգարան, եղան իրերունի ամրոցում, յետոյ ուղեւորուեցին Եռաբրուր՝ յարգանքի առւրզ մատուցելու եղբ. Վարդան Բախչեանի յիշատակին: Այնուհետեւ արշաւի մասնակիցները եկել են Կենտրոնական Գրասենեակ, ուր դասախուութիւն կարդալու էր հրաւիրուել հայ-թուրքական յարաբերութիւնների մասնագէտ, «Հայլուր» լրատուական թողարկման թղթակից՝ Հայկարամ Նահապետեանը եւ Հ.Մ.-Լ.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի Կենտրոնական Վարչութեան անդամ եղբ. Արամ Ֆրանկեանը:

Միաւորը ունի ժամանակաւոր գրասենեակ, որը արամագրել է Մանկապատանեկան Ստեղծագործական Կենտրոնը, սակայն կարիք ունի գրասենեկային եւ սկառատական գոյքի: Վրանների եւ քնապարկերի բացակայութեան պատճառով միաւորային եւ միջմիաւորային բանակումները չեն կազմակերպւում տարեկան ծրագրով նախատեսուած ժամանակահատուածում:

Ցաւոտ Հարցերից է նաեւ Աբովեանում եւ Արամուսում սկառատական խմբերի հետ աշխատող աստիճանաւորների պակասը:

Տարագաւորման խնդիրը լուծուելու դէպքում միաւորը կը կարողանայ ողջ կազմով յաւուր պատշաճի ներկայանալ սկառատական եւ համաքաղաքային բոլոր միջոցառումներին:








**■ Full of Charme Hotel, New Construction, French Architecture, International Standards, 100 m from the Republic Square and 15 minutes from the Yerevan International Airport.**

**■ 44 Rooms and 3 Suites with all comforts, all climate controled, minibar, shower or bathroom with private WC, hairdryer. Satellite TV, international direct dial phone. Internet & Email access.**

**■ Individualized and personal service, 24 hour reception and room service**

**■ Bar**

**Europe Hotel**

*Feel at home, away from home...*

**Yerevan**

Reservations

32-38, Hanrabedoutian Street,  
Yerevan 375010, Armenia  
Tel 374 10 54 60 60 • Fax 374 10 54 60 50  
sales@europehotel.am

StudioREK 2005-2005



Հ.Ա.Ը.Ը. ԱՐԵՒԵԼԵԱՆ  
ՄԻԱՅԵԱՆ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒ  
ՄԻԶ-ՄԱՍՆԱԿԻԼԱՅԻՆ  
ՄԱՐԶԱԽԱՎԴԵՐԸ  
ՊԱՎԿՈՒԵՑԱՆ  
ՄԵԾ ՅԱԶՈՂՈՒԹԵԱՄԲ



Թղթակից  
ՈՒԱՇԻՆԿԹԸՆ

Հ.Ա.Ը.Ը. Արեւելեան Միացեալ Նահանգներու միջմասնաճիւղային 16րդ մարզախաղերը տեղի ունեցան 1-4 Յուլիս 2006ին, նախաձեռնութեամբ՝ Հ.Ա.Ը.Ը. տեղւոյն Շրջանային Վարչութեան, հովանաւորութեամբ՝ Արեւելեան Միացեալ Նահանգներու թեմի Առաջնորդ Օշական Արք. Զոլոյեանի, ներկայութեամբ՝ Հ.Ա.Ը.Ը. Կեդրոնական Վարչութեան անդամ եղբ. Վահրամ Դանիէլեանի եւ հիւրլակալութեամբ՝ Հ.Ա.Ը.Ը. Ուաշինգտոնի մասնաճիւղին:

Հ.Ա.Ը.Ը. տարեկան այս մարզախաղերը առիթ մըն են ծառայենու Հ.Ա.Ը.Ը. վսեմ նպատակին, երբ շրջանի 10 մասնաճիւղերէն եւ հիւրաբար Գանատային ժամանած բազմահարիւր Հ.Ա.Ը.Ը. ականներ, Հ.Ա.Ը.Ը. ի շունչով եւ ողիով գոտեպնդուած, կը հաւաքուին միջմասնաճիւղային խաղերու դրօշին

տակ, մրցելու հայկական ազնիւ ողիով, ստեղծելու խանդավառ մթնոլորտ, ծառայելու «Բարձրացիր-բարձրացուր»ին, միշտ ի մտի ունենալով որ այս խաղերէն յաղթական դուրս պիտի գայ ինքը՝ Հ.Ա.Ը.Ը.

Մերիէնտ նահանգին մէջ կազմակերպուած այս մարզախաղերուն իրենց մասնակցութիւնը բերին շրջանի 10 մասնաճիւղերը. Ալպընի, Նիւ Եորք, Նիւ Ճըրզի, Շիքակօ, Ուաշինկթըն, Պոսթըն, Տիթրոյթ, Փրովիտընս, Ֆիլատելֆիա եւ Հարաւային Ֆլորիտա: Հիւրաբար մասնակցեցան Գանատայի շրջանէն թորոնթոյի, Մոնթրէալի եւ Քէմպրիծի մասնաճիւղերը:

Բոլոր մարզիկները եւ սկաուտները խումբ առ խումբ ժամանեցին «Մարիոթ Պէթէստա» պանդոկ, ուր նախ տեղի ունեցաւ մասնաճիւղերու պատասխանատուներու հանդիպում մը, ներկայացնելու համար մարզախաղերուն յայտագիրը, մանրամասնութիւնները եւ կարգապահական օրէնքները:

Շաբաթ, 1 Յուլիսի առաւտեան, չորս տարբեր դպրոցներու դաշտերուն

վրայ սկսան խմբային խաղերը, եւ Երկուշաբթի 3 Յուլիսի առաւտեան ժամը 9էն սկսեալ տեղի ունեցան անհատական խաղերը: Մօտաւորապէս 800 մարզիկմարզիկուհիներ, ծիլ, փոքր, կրտսեր, երէց եւ վեթերան գասակարգերով, իրենց մասնակցութիւնը բերին հետեւեալ մարզախաղերուն.- Ֆուլթպոլի 17 խումբեր, վոլիսպոլի 10 խումբեր, պատքեթպոլի 62 խումբեր, ընդհանուր՝ 89 խումբեր: Տեղի ունեցան 125 խմբային խաղեր: Անհատական մարզախաղերուն մասնակցեցան թենիսի 37 եւ աթլեթիզմի 350 մարզիկներ: Հ.Ա.Ը.Ը. մարզիկմարզիկուհիները մարզական ողիով շարունակեցին բոլոր մրցումները՝ մինչեւ 4 Յուլիս, վայելելով Ուաշինկթընի մասնաճիւղին սրտեաց հիւրասիրութիւնը:

Մարզիկներու իջեւանած պանդոկին մէջ, Շաբաթ երեկոյեան տեղի ունեցաւ ընկերային հաւաքոյթ: Իսկ Կիրակի երեկոյեան տեղի ունեցաւ պարահանդէս, ընկերակցութեամբ՝ սիրուած երգիչներ ներսիկ իսպիրեանի եւ Զարեհ Գասպարեանի:

### **ՅԱՂԹԱՎԱԿԻ**

#### **ՏԱՇԿԵՐՈՅՑԹ-ՊԱՐԱՀԱՆԴԵՍԸ**

Երկուշաբթի, 3 Յուլիսի երեկոյեան տեղի ունեցաւ յաղթանակի ճաշկերոյթ-պարահանդէսը, «Մարիոթ քոնվէնչըն-սըն սէնթըր» պանդոկի սրահին մէջ։ Պաշտօնական բաժինը բացուեցաւ պատւոյ հիւրերու մուտքով։ Ներկայ էին 800է աւելի Հ.Մ.Լ.Մ.-ականներ եւ համակիր ազգայիններ, որոնք ապրեցան յիշատակելի երեկոյ մը՝ Հ.Մ.Լ.Մ.-ի մեծ ընտանիքին հետ։ Պատուոյ սեղանին վրայ ներկայ էին Արեւելեան Միացեալ Նահանգներու թեմի Առաջնորդ Օշական Արք. Չոլոյեան, Հայաստանի Հանրապետութեան դեսպան Թաֆուլ Մարգարեան, Հ.Մ.Լ.Մ.-ի Կեդրոնական Վարչութեան անդամ եղբ. Վահրամ Դանիէլ-եան, Շրջանային Վարչութեան ատենապետ եղբ. Յակոբ Իշխաննեան, Հ.Մ.Լ.-Մ.-ի Գանատայի Շրջանային Վարչութեան ներկայացուցիչ եղբ. Վիզէն Խանամիրեան, Ուաշինգթոնի Սուրբ Խաչ Եկեղեցոյ հոգեւոր հովի Սարգիս Քչնյ. Աքթառուքեան, Համազգայինի Շրջանային Վարչութեան ներկայացուցիչ Յովսէփ Աւագեան, Հ.Մ.Լ.Մ.-ի Ուաշինգթոնի մասնաճիւղի ատենապետուցի քոյր Երան Սիմոննեան եւ օրուան հանդիսավար՝ Շրջանային Վարչութեան անդամ եղբ. Վահէ Թանաչեան։ Պատուոյ հիւրերու շարքին էին նաեւ Հայաստանի Հանրապետութեան հիւ-



պատոս Արմէն Եկաննեան եւ ՀՕՄի Արեւելեան Մ. Նահանգներու շրջանի ներկայացուցիչ Լիզա Տէօքմէնեան։

Հանդիսութեան պաշտօնական բացումը կատարուեցաւ Միացեալ Նահանգներու, Հայաստանի եւ Հ.Մ.Լ.Մ.-ի քայլերգներով, կատարողութեամբ՝ քոյր Վիլիան Շաքարեանի եւ եղբ. Յովսէփ Աբգարեանի։

Սրբազն Զօր կողմէ սեղաններու օրհնութենէն եւ ձաշու աղօթքին ետք, օրուան յայտագիրը բացուած յայտարուեցաւ եղբ. Վահէ Թանաչեանի կողմէ։ Եղբայրը ներկաներուն բարի

գալուստ մաղթելի ետք, յայտնեց, թէ ճեռնարկը յաղթանակի ճաշկերոյթ-պարահանդէս կը կոչենք ոչ թէ անոր համար որ խաղերուն արդիւնքով յաղթող մարդիկներ կան, այլ՝ անոր համար որ այս խաղերէն միշտ ալ յաղթական դուրս եկած է Հ.Մ.Լ.Մ.-ը, որովհետեւ Հ.Մ.Լ.Մ.-ը Փութպոլի, վոլիպոլի, պասքեթպոլի կամ այլ մարզաձեւերու համախմբում մը չէ, այլ՝ Հայ Մարմնակըրթական Ընդհանուր Միութիւն է, որ կը ձգտի ազգային վսեմ նպատակներու։ Հետեւաբար, այսօրուան յաղթանակը այդ նպատակին իրագործման աշխատանքներու յաղթանակն է, որուն համար հայ ժողովուրդի յաղթանակն է, ըստ ան։

Ապա, խօսք առաւ հիւրենկալ մասնաճիւղի ատենապետ քոյր Երան Սիմոննեան։ Քոյրը մասնաճիւղի վարչութեան անունով բարի գալուստ մաղթեց ներկաներուն եւ իր բարեմաղթութիւնները յայտնեց խաղերու յաջողութեան համար։ Այս առիթով ան չնորհակալութիւն յայտնեց կազմակերպիչ յանձնախումբերուն եւ բոլոր անոնց, որոնք անսակարկ աշխատեցան խաղերու յաջութեան համար, իսկը Հ.Մ.Լ.Մ.-ին։

Հ.Մ.Լ.Մ.-ի Արեւելեան Միացեալ Նահանգներու Շրջանային Վարչութեան ատենապետ եղբ. Յակոբ Իշխաննեան իր խօսքին մէջ չնորհակալութիւն յայտնեց Սրբազն Զօր՝ իր յարատեւ քաջալերանքին համար։ Ան բարի գալուստ





Արեւելեան Միացեալ Նահանգներու Թեմի Առաջնորդ  
Օշական Արք. Չոլոյեան խօսքի պահուն:

յայտնեց Հայաստանի Հանրապետութեան ներկայացուցիչն, որուն ներկայութիւնը յաւելեալ պատիւ կը բերէ Հ.Մ.Լ.Մ.ին: Եղբ. իշխանեան գնահատանքի խօսքեր ուղղեց հիւրընկալ մասնածիւղի վարչութեան, կազմակերպիչ յանձնախումբին եւ Շրջանային մարզական յանձնախումբին, իրենց տարածաշխատանքին համար, ինչպէս նաեւ՝ վրջանի տասը մասնաճիւղերու վարչութիւններուն, որոնք մեծ աշխատանք կը տանին՝ շարունակելով միութեան հիմնադիրներուն գործը: Եղբայրը զերմագին մաղթանքներ ուղղեց նաեւ Հ.Մ.Լ.Մ.ի Գանատայի շրջանի մասնաճիւղերուն:

Հ.Մ.Լ.Մ.ի Գանատայի Շրջանային Վարչութեան խօսքը փոխանցեց եղբ. Վիգէն Խանամիրեան: Ան չնորհակալութիւն յայտնեց Արեւելեան Միացեալ Նահանգներու Շրջանային Վարչութեան, այս խաղերուն մասնակցութեան համար: Ապա չնորհաւորեց Հ.Մ.Լ.Մ.ը՝ խաղերու յաջողութեան եւ իր վսեմ նպատակի իրագործման ճամբուն վրայ քայլ մըն ալ առջեւ անցնելուն համար:

Հ.Յ.Դ. Արեւելեան Միացեալ Նահանգներու Կեդրոնական Կոմիտէին կողմէ խօսք արտասանեց Ճան Ճէրիքեան: Ան իր խօսքին մէջ ողջունեց Հ.Մ.Լ.Մ.ի հաստատաքայլ երթը շրջա-

նին մէջ եւ յայտնեց, թէ Հ.Մ.Լ.Մ.ի սկառատներուն եւ մարդկիներուն տողանցքը դիտելով, անոնց մէջ կը տեսնենք Մայր Հայաստանի հողին վրայ տողանցող հայ զինուորը: Ճէրիքեան հաստատեց, որ Դաշնակցութիւնը թեւ եւ թիկունք է Հ.Մ.Լ.Մ.ին, յատկապէս երբ դժուարութիւններ կը դիմագրաւէ ան: «Դժուարութիւններ, զորս ան գիտէ լուծել եւ անոնցմէ վերականգնիլ աւելի օրաւոր, աւելի կազմակերպ, աւելի կարգապահ, ու շարունակել երբը դէպի յաւելեալ յաջողութիւններ եւ լուսաւոր ապագայ», եզրափակեց ան:

Հ.Մ.Լ.Մ.ի յաղթանակի ճաշկերոյթպարահանդէսին յատկանշական երեւոյթ էր Հայաստանի Հանրապետութեան դեսպան Թաթուլ Մարգարեանի ներկայութիւնը: Այս առիթով իր արտասանած խօսքին մէջ, դեսպանը բարձր գնահատեց Հ.Մ.Լ.Մ.ի ներկայութիւնը հայ կեանքէն ներս, մանաւանդ՝ Սփիւռքի մէջ, ուր Հ.Մ.Լ.Մ.ի ջանքերով ի մի կը հաւաքութիւն հայ մատղաշ սերունդները, որոնք մարմնով եւ հոգիով կը պատրաստուի իբրև ապագայ հայ սերունդներ: Դեսպանը չնորհաւորեց Հ.Մ.Լ.Մ.ի ընաանիքը իր կազմակերպած միջմասնաճիւղային 16րդ մարզափառերուն համար:

Յաջորդ խօսք առնողն էր Հ.Մ.Լ.Մ.ի Կեդրոնական Վարչութեան անդամ եղբ. Վահրամ Դանիէլեան: Ան ըսաւ, որ Հ.Մ.Լ.Մ.ը իր առաքելութիւնը կը շարունակէ, հակառակ վերջին շրջանին

## ԽՈՒՄԲԵՐՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԱՍԻՐՈՒՄԸ

### ՄԱՍՆԱՃԻՒԴ

1. Պուրին

Ա.

Բ.

Գ.

ԿԷԾ

2. Փրովիտընս

3

4

2

75

3. Տիքորյթ

2

2

1

55

4. Ուաշինկորն

4

2

0

54

5. Ֆիլատելիքիա

2

0

1

43

6. Շիքակօ

0

3

3

33

7. Նիւ Եռք

0

1

2

28

8. Նիւ Ճըրպի

0

1

1

9

9. Ալպընի

0

0

0

5

10. Ֆլորիտա

0

0

0

0

Մոնթրէալ

2

0

0

18

Թորոնտօ

0

0

3

9

Քէմպրիճ

0

0

5

միութեան դիմագրաւած կարգ մը դժուարութիւններուն եւ ապազգայնացնող այլազան երեւոյթներուն, որոնք կը փորձեն քանդել ազգային այն արժէքները, որոնց պահպանման համար սերունդներ մեծ աշխատանք տարած են: Սերունդէ սերունդ փոխանցուած ջահը այսօր հասած է մեզի՝ զայն փոխանցելու համար յաջորդ սերունդին, ըստ ան եւ Հ.Մ.Լ.Մ.ի Կեդրոնական Վարչութեան անունով շնորհաւորեց միջմասնաճիւղային մարզախաղերուն կազմակերպիչ մարմինները, յանձնախումբերը, մասնակից մարզիկներն ու համակիրները, եւ մաղթեց որ բոլոր ձեռնարկները պահպան փայլուն յաջողութեամբ:

Վերջին խօսքը արտասանեց Առաջնորդ Օշական Արք. Գոլոյեան: Սրբազան Հայրը իր խօսքը երիտասարդութեան ուղղելով, շնորհաւորեց միջմաս-



նաճիւղային 16րդ մարզախաղերու յաջողութիւնը եւ յիշեցուց, որ զանազան կազմակերպութիւններ եկած ու գացած են, բայց Հ.Մ.Լ.Մ.ը Մայիս 28ի պայքարէն ու մեր ժողովուրդի ծոցէն ծնած,

կը մնայ միշտ երիտասարդ: «Հ.Մ.Լ.Մ.ի սկզբունքները եւ մեր ազգային սրբութիւնը շունչ եւ արիւն տուած են մեզի: Մեր բոլորին պարտականութիւնն է պահպանել զանոնք», - ըստ Սրբազան

## TOGETHER WE ARE STRONGER ՄԻԱՍԻՆ ԱՒԵԼԻ ԶՈՐԱՒՐ ԵՆՔ





**ԱՖԻԼ AFHIL**  
Armenian Mutual Fund  
Tel. / Fax: 01 242556 - 242557



## Հ.Մ.Լ.Մ. Մ. ՆԱՇԱՆԳՆԵՐ



**Հայրը:** Ան յիշեց իր պատանեկութեան տարիները, երբ իբրեւ դայլիկ եւ սկառաւ կը դարբնուէր Հ.Մ.Լ.Մ.ի մէջ, ապա ըսաւ. «Հաւատացինք այս ընտանիքին, որ հարազատ է մեր ժողովուրդի նկարագիրին: Հ.Մ.Լ.Մ.ի մեր ըն է ու կը պահէ մեզ»: Շարունակելով, ան ըսաւ, որ այս օտար ափերուն կազմակերպութիւնը կը մնայ հայ ազգի սեփականութիւնը եւ անոր դրօշը այսօր կը ծածանի աշխարհի չորս ծագերուն:

Յանուն Ազգային Առաջնորդարանի եւ Վարչութեան, ան չնորհաւորեց Հ.Մ.Լ.-Մ.ի 88ամեակը եւ յայտնեց, որ այս տօնախմբութեամբ հայութիւնը կ'անմահանայ:

Յայտագիրի գործադրութեան աւարտին, ներկաները վայելեցին երգիչներ Զարեհ Գասպարեանը եւ Ներսիկ Խոսպիրեանը, որոնք ազգագրական եւ ժողովրդային երգերով ճոխացուցին միջնորդաց: Կէս գիշերէն ետք, Ներսիկ

իսպիրեան միջնորդաց աւելի եւս խանդակառեց ազգային-յեղափոխական երգերով: Ներկայ երիտասարդութիւնը, եռագոյն դրօշներ բարձրացուցած, Ներսիկին ձայնակցեցաւ մինչեւ առաջանակ ժամը երկուքը:

### ՓԱԿՄԱՆ ՀԱՆԳՍՏՈՒԹԻՒՆԸ

Չորսօրեայ խաղերու աւարտին, 4 Յուլիսի կէսօրին, «Ռոքվիլ» վարժարանի մարզադաշտին վրայ տեղի ունեցաւ մարզախաղերու փակման հանդիսութիւնը: Օրուան հանդիսավարն էր Յովուշի Աւագեան: Փակման տողանցքին, դրօշակալիկիներու առաջնորդութեամբ տողանցքին Համա-Հ.Մ.Լ.-Մ.ական 8րդ բանակումին մասնակցող շրջանի պատվիրակութեան անդամները եւ մարզախաղերուն մասնակցած մասնաճիւղերու մարզիկները: Յատուկ խանդակառութիւն ստեղծեց 4-6 տարեկան փոքրերու եւ խաղերու կազմակերպիչ յանձնախումբի անդամներուն տողանցքը: Բոլորը արժանացան ներկաներու յուրնկայս ծափողջոյներուն:

Հանդիսավարը ներկայացուց օրւան պատույ հիւրերը՝ Արեւելեան Միացեալ Նահանգներու թեմի Առաջնորդ Օշական Արք. Չորյեան, Հ.Մ.Լ.-Մ.ի Կեդրոնական Վարչութեան անդամները. Վահրամ Դանիէլեան, Հ.Մ.Լ.-Մ.ի

## ՄԱՐԶԱԽԱՂԵՐՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԱՍԱԽՈՐԾՈՒՄԸ

ՄԱՐԶԱԽԱՂ	ՍԵՌ	ԴԱՍԱԿԱՐԳ	ԽՈՒՄԲ	ԱՌԱՋԻՆ	ԵՐԿՐՈՐԴ	ԵՐՐՈՐԴ
Ֆութապոլ	Տղաք	Երէց	6	Ուաշինկորն	Նիւ Եորք	Թորոնքո
Ֆութապոլ	Տղաք	Կրտսեր	2	Պուտրըն	Ուաշինկորն	-
Ֆութապոլ	Տղաք	Պատանի	4	Մոնթրէալ	Պուտրըն	Նիւ Եորք
Ֆութապոլ	Խառն	Փոքր	5	Ուաշինկորն1	Պուտրըն	Ֆիլատելֆիա
Վոլիիպոլ	Տղաք	Երէց	4	Ուաշինկորն	Շիքակօ	Փրովիտրնս
Վոլիիպոլ	Աղջիկներ	Երէց	6	Ուաշինկորն	Փրովիտրնս	Շիքակօ
Պասքերպոլ	Տղաք	Երէց	13	Փրովիտրնս	Պուտրըն	Շիքակօ
Պասքերպոլ	Տղաք	Կրտսեր	8	Փրովիտրնս	Շիրոյթ 1	Պուտրըն
Պասքերպոլ	Տղաք	Պատանի	10	Տիրոյթ 1	Նիւ Ճըրպի	Ֆիլատելֆիա
Պասքերպոլ	Տղաք	Վերերան	6	Ֆիլատելֆիա	Պուտրըն	Ուաշինկորն
Պասքերպոլ	Խառն	Փոքր	10	Ֆիլատելֆիա	Շիքակօ	Պուտրըն
Պասքերպոլ	Աղջիկներ	Երէց	5	Մոնթրէալ	Փրովիտրնս	Թորոնքո
Պասքերպոլ	Աղջիկներ	Կրտսեր	4	Պուտրըն	Ուաշինկորն	Ֆիլատելֆիա
Պասքերպոլ	Աղջիկներ	Պատանի	4	Տիրոյթ	Շիքակօ	Թորոնքո
Պասքերպոլ	Աղջիկներ	Վերերան	2	Պուտրըն	Տիրոյթ	-

Մասնակից խումբերու ընդհանուր թիւ՝ 89:

Արեւելեան Միացեալ Նահանգներու Շրջանային Վարչութեան ատենապետ եղբ. Յակոբ Իշխանեան, Հ.Մ.Լ.Մ.ի Գանձատայի Շրջանային Վարչութեան ներկայացուցիչ եղբ. Վիգէն Խանամիրեան, ՀՕՄի Արեւելեան Միացեալ Նահանգներու ներկայացուցիչ Լիզա Տէօֆմէնեան:

Այս առթիւ խօսքեր արտասանեցին Շրջանային Վարչութեան ատենապետ եղբ. Յակոբ Իշխանեան, Կեդրոնական Վարչութեան անդամ եղբ. Վահրամ Դանիէլեան եւ Թեմի Առաջնորդ Օշական Արք. Չոլոյեան:

Փակման հանդիսութիւնը աւարտելէ առաջ, տեղի ունեցաւ բաժակներու եւ մասնաճիւղերու յուշատախտակներու բաշխում:

Ցեսմիջօրէի ժամը 3ին, տողանցքով փակուեցան միջ-մասնաճիւղային 16րդ մարզախաղերը, որոնցմով Արեւելեան Միացեալ Նահանգներու շրջանը աշխուժութեան յաւելեալ խթան մը ստացաւ: Խալերուն մասնակցող բոլոր Հ.Մ.Լ.Մ.ականները ձեւով մը վերանորոգեցին



իրենց ուխտը, տասնվեց անդամ աւելի լով որ 2007ի միջ-մասնաճիւղային մարզորաւոր կամքով շարունակելու «Բարձրագույն բարձրացուր»ի ուղին, յուսա-

զախաղերը վերանորոգուած եռանդով կը կատարուին Տիթրոյթի մէջ:



**Sarkis  
or  
Paul**

# **SASSOUNIAN INC.**

## **Tools - Supplies - Machines**

**Complete Line Of Jewelry Supply**

716 S. Olive Street  
Los Angeles, CA 90014

**Tel: (213) 627-1220  
(213) 627-1206**

**Outside Ca: 1-800-544-4419  
Fax: (213) 623-6981**

[www.sassouniantools.com](http://www.sassouniantools.com)      E-mail: [info@sassouniantools.com](mailto:info@sassouniantools.com)



# ԱԹԼԵԹԻՉՄԻ ԵՒ ԹԵՆԻՍԻ ՄՐՑՈՒՄՆԵՐՈՒՆ ԱՐԴԻՒՔՆԵՐԸ

## ԼԱՄԱԳՈՅՆ ՄԱՐԶԻԿ

Կարին Եղիազարեան (Թորոնթօ)

## ԼԱՄԱԳՈՅՆ ՄԱՐԶԻԿՈՒՆՔ

Մառա Տիլանձեան (Շիքակօ)

## 60 ՄԵԹՐ ՎԱԶՔ

♦ՄԻԼ Ա.Ղ.ԶԻԿՆԵՐ

Մառա Տիլանձեան (Շիքակօ) 9" 35

Միմի Զաքարեան (Շիքակօ) 9" 66

Ալին Քէնտիրճեան (Տիթրոյթ) 10" 25

♦ՄԻԼ ՏՂԱ.Ք

Ժիրայր Մանուկեան (Պոսթըն) 9" 31

Շանթ Ոսպիկեան (Պոսթըն) 9" 84

Շանթ Տօնատեան (Ալպընի) 10" 09

## 100 ՄԵԹՐ ՎԱԶՔ

♦ՄԻԼ Ա.Ղ.ԶԻԿՆԵՐ

Մառա Տիլանձեան (Շիքակօ) 14" 7

Միմի Զաքարեան (Շիքակօ) 15" 3

Մարի Քիլճեան (Նիւ Ճըրգի) 15" 33

♦ՄԻԼ ՏՂԱ.Ք

Կրէկ Կէպէնլեան (Պոսթըն) 15" 47

Ժիրայր Մանուկեան (Պոսթըն) 15" 6

Սեւակ Տօնատեան (Ալպընի) 15" 94

♦ՓՈՔՐ Ա.Ղ.ԶԻԿՆԵՐ

Նայիրի Մանուկեան (Թորոնթօ) 13" 75

Ճէսիքա Խոլամեան (Շիքակօ) 15" 5

Մարալ Աղամեան (Տիթրոյթ) 15" 8

♦ՓՈՔՐ ՏՂԱ.Ք

Ալէն Տիլանձեան (Շիքակօ) 12" 10

Ալէքս Տիլանձեան (Մոնթրէալ) 12" 70

Տէրիլիս Տիլանձեան (Մոնթրէալ) 13" 1

♦ԿՐՏՍԵՐ Ա.Ղ.ԶԻԿՆԵՐ

Մարինա Փիլիպոսեան (Տիթրոյթ) 13" 62

Հիպա Իսա (Տիթրոյթ) 14" 62

Լարա Տիլանձեան (Շիքակօ) 14" 66

♦ԿՐՏՍԵՐ ՏՂԱ.Ք

Կարին Եղիազարեան (Թորոնթօ) 12" 5

Ճորճ Ալէքսանտր (Մոնթրէալ) 12" 53

Գրիգոր Գրիգորեան (Պոսթըն) 12" 66

♦ԵՐԵՑ Ա.Ղ.ԶԻԿՆԵՐ

Սոնիկ Վարատեան (Քրովիտըն) 14" 7

Լիւսի Գոնիալեան (Քէմպլիթ) 16" 9

Թալլին Գաղանեան (Քէմպլիթ) 18" 66

♦ԵՐԵՑ ՏՂԱ.Ք

Նուպար Լախոյեան (Ֆլորիտա) 12" 9

Արմէն Ճամճլքեան (Թորոնթօ) 13" 4

Տէրիլիս հշօ (Շիքակօ) 13" 5

♦ՎԵԹԵՐԱՆ Ա.Ղ.ԶԻԿՆԵՐ

Սիլվիա Տէմիրճեան (Տիթրոյթ) 18" 5

Քէնտէյս Գրիգորեան (Պոսթըն) 24" 4

Հելմա Տիլանձեան (Շիքակօ) 25" 1

200 ՄԵԹՐ ՎԱԶՔ

♦ՄԻԼ Ա.Ղ.ԶԻԿՆԵՐ

Մառա Տիլանձեան 11" 2

♦ՄԻԼ ՏՂԱ.Ք

Շանթ Քէնտիրճեան (Տիթրոյթ) 38"

♦ՓՈՔՐ Ա.Ղ.ԶԻԿՆԵՐ

Նայիրի Մանուկեան (Թորոնթօ) 28" 5

Կարինէ Քէչէկեան (Ֆիլատելֆիա) 32" 5

Դանիա Անթունեան (Պոսթըն) 36" 2

♦ՓՈՔՐ ՏՂԱ.Ք

Ալէքս Տիլանձեան (Մոնթրէալ) 25" 3

Արմէն Շիրինեան (Թորոնթօ) 26" 3

Շանթ Ալէքսանեան (Շիքակօ) 28" 1

♦ԿՐՏՍԵՐ Ա.Ղ.ԶԻԿՆԵՐ

Մարինա Փիլիպոսեան (Տիթրոյթ) 27" 5

Սեւան Մախուլեան (Տիթրոյթ) 28" 6

Հիպա Իսա (Տիթրոյթ) 30" 5

♦ԿՐՏՍԵՐ ՏՂԱ.Ք

Կարին Եղիազարեան (Թորոնթօ) 25" 9

Ճորճ Ալէքսանտր (Մոնթրէալ) 26" 1

Վազրիկ Զիլոյեան (Պոսթըն) 26" 3

♦ԵՐԵՑ Ա.Ղ.ԶԻԿՆԵՐ

Լիւսի Գոնիալեան (Քէմպլիթ) 37" 4

Թալլին Գաղանեան (Քէմպլիթ) 38" 9

Մարի Մաթոսեան (Տիթրոյթ) 39" 4

♦ԵՐԵՑ ՏՂԱ.Ք

Շանթ Գասպարեան (Տիթրոյթ) 29" 1

Վահան Փիլիպոսեան (Տիթրոյթ) 29" 9

Վաշէ Պասմաճեան (Տիթրոյթ) 30" 1

♦ՎԵԹԵՐԱՆ Ա.Ղ.ԶԻԿՆԵՐ

Սիլվիա Տէմիրճեան (Տիթրոյթ) 60" 1

♦ՎԵԹԵՐԱՆ ՏՂԱ.Ք

Ռազմիկ Քէնտիրճեան (Տիթրոյթ) 35" 5

400 ՄԵԹՐ ՎԱԶՔ

♦ԿՐՏՍԵՐ Ա.Ղ.ԶԻԿՆԵՐ

Սեւան Մախուլեան (Տիթրոյթ) 60"

Թալլին Մազեան (Թորոնթօ) 85" 1

♦ԿՐՏՍԵՐ ՏՂԱ.Ք

1. Կարին Եղիազարեան (Թորոնթօ) 59" 9

2. Տիրան Փարնաքօղլու (Թորոնթօ) 61"

3. Վազրիկ Զիլոյեան (Պոսթըն) 62"

♦ԵՐԵՑ ՏՂԱ.Ք

Վաշէ Պասմաճեան (Տիթրոյթ) 1" 09

♦ՎԵԹԵՐԱՆ Ա.Ղ.ԶԻԿՆԵՐ

Սիլվիա Տէմիրճեան (Պոսթըն) 1" 32

Ռէպա Փիլիպոսեան (Տիթրոյթ) 2" 13

♦ՎԵԹԵՐԱՆ ՏՂԱ.Ք

Պետիկ Տէր Վարդանեան (Պոսթըն) 2" 09

Յակոբ Տէմիրճեան (Տիթրոյթ) 1" 37

## 800 ՄԵԹՐ ՎԱԶՔ

- ♦ԿՐՏՍԵՐ Ա.Ղ.ԶԻԿՆԵՐ  
Սեւան Մախուլեան ( $S_{\text{իմ}}/\text{թրոյ/թ}$ ) 2' 47" 1
- Թաղին Մազեան ( $\theta_{\text{որոնթօ}}$ ) 3' 20" 2
- Լոռի Փիլիպոսեան ( $S_{\text{իմ}}/\text{թրոյ/թ}$ ) 3' 23" 4
- ♦ԿՐՏՍԵՐ ՏՂԱ.Ք  
Վազրիկ Զիլոյեան ( $\theta_{\text{ոսթըն}}$ ) 2' 28"
- Կարէն Զիլոյեան ( $\theta_{\text{ոսթըն}}$ ) 2' 33"
- Տիրան Փարնաքօղլու ( $\theta_{\text{որոնթօ}}$ ) 2' 41" 3

- ♦ԵՐԵՑ ՏՂԱ.Ք  
Վաչէ Պասմաճեան ( $S_{\text{իմ}}/\text{թրոյ/թ}$ ) 2' 47" 1
- Արամ Մանուկեան ( $S_{\text{իմ}}/\text{թրոյ/թ}$ ) 2' 57" 6
- Վահան Փիլիպոսեան ( $S_{\text{իմ}}/\text{թրոյ/թ}$ ) 3' 04" 2

- ♦ՎԵԹԵՐԱՆ Ա.Ղ.ԶԻԿՆԵՐ  
Մէտա Վարդանեան ( $S_{\text{իմ}}/\text{թրոյ/թ}$ ) 4' 09"
- Ուշակ Փիլիպոսեան ( $S_{\text{իմ}}/\text{թրոյ/թ}$ ) 5' 43"

- ♦ՎԵԹԵՐԱՆ ՏՂԱ.Ք  
Սեպուհ Սարգիսեան ( $S_{\text{իմ}}/\text{թրոյ/թ}$ ) 4' 23" 9
- Պետիկ Տէր Վարդանեան ( $\theta_{\text{ոսթըն}}$ ) 4' 28"

## 1500 ՄԵԹՐ ՎԱԶՔ

- ♦ԵՐԵՑ ՏՂԱ.Ք  
Վաչէ Պասմաճեան ( $S_{\text{իմ}}/\text{թրոյ/թ}$ ) 6' 09"
- Արամ Մանուկեան ( $S_{\text{իմ}}/\text{թրոյ/թ}$ ) 6'37"
- Վահան Փիլիպոսեան ( $S_{\text{իմ}}/\text{թրոյ/թ}$ ) 7' 32"

- ♦ՎԵԹԵՐԱՆ Ա.Ղ.ԶԻԿՆԵՐ  
Մէտա Վարդանեան ( $S_{\text{իմ}}/\text{թրոյ/թ}$ ) 6' 45"
- Մարալ Մուրատեան ( $Մոնթրէալ$ ) 7' 05"

- ♦ՎԵԹԵՐԱՆ ՏՂԱ.Ք  
Սեպուհ Սարգիսեան ( $S_{\text{իմ}}/\text{թրոյ/թ}$ ) 9' 24"

## ԳՐԾՎՐԾՎ

- ♦ԵԻԼ ՏՂԱ.Ք 4 x 100 մ.  
 $\theta_{\text{ոսթըն}}$  1' 18" 2

- ♦ԿՐՏՍԵՐ ՏՂԱ.Ք 4 x 100 մ.  
 $\theta_{\text{որոնթօ}}$  56" 4'

- ♦ԿՐՏՍԵՐ Ա.Ղ.ԶԻԿՆԵՐ 4 x 100 մ.  
 $S_{\text{իմ}}/\text{թրոյ/թ}$  1' 01" 6
- $\theta_{\text{որոնթօ}}$  1' 05" 7

- ♦ԵՐԵՑ ՏՂԱ.Ք 4 x 100 մ.  
 $S_{\text{իմ}}/\text{թրոյ/թ}$  54" 4'

- ♦ՎԵԹԵՐԱՆ Ա.Ղ.ԶԻԿՆԵՐ 4 x 100 մ.  
 $S_{\text{իմ}}/\text{թրոյ/թ}$  1' 51" 9

- ♦ՎԵԹԵՐԱՆ ՏՂԱ.Ք 4 x 100 մ.  
 $S_{\text{իմ}}/\text{թրոյ/թ}$  1' 35" 7

## ՄԵԿ ՔԱՅԼ ՈՍՏՈՒ

- ♦ԵԻԼ ՏՂԱ.Ք  
Կրէկ Կէպէնլեան ( $\theta_{\text{ոսթըն}}$ ) 11.9
- Ցարութ Գույումճեան ( $\theta_{\text{ոսթըն}}$ ) 10.9
- Զատիկ Հարոյեան ( $S_{\text{իմ}}/\text{կօ}$ ) 10.1

- ♦ԵԻԼ Ա.Ղ.ԶԻԿՆԵՐ  
Ալին Քէնտիրճեան ( $S_{\text{իմ}}/\text{թրոյ/թ}$ ) 10
- Մեղրիկ Տէր Վարդանեան ( $\theta_{\text{ոսթըն}}$ ) 8.9
- Նայիրի Մանճիկեան ( $\theta_{\text{ոսթըն}}$ ) 8.5

- ♦ՓՈՔՐ Ա.Ղ.ԶԻԿՆԵՐ  
Նայիրի Մանուկեան ( $\theta_{\text{որոնթօ}}$ ) 12.9
- Լուսիկ Փալանճեան ( $S_{\text{իմ}}/\text{թրոյ/թ}$ ) 11.7
- Թարա Էկոյեան ( $Մոնթրէալ$ ) 10.11

- ♦ՓՈՔՐ ՏՂԱ.Ք  
Շանթ Ալեքսանեան ( $S_{\text{իմ}}/\text{կօ}$ ) 15.6
- Տէյլիս Տիլանչեան ( $Մոնթրէալ$ ) 13.6
- Արմէն Պալուզեան ( $\theta_{\text{որոնթօ}}$ ) 13

- ♦ԿՐՏՍԵՐ Ա.Ղ.ԶԻԿՆԵՐ  
Հիպա Իսա ( $S_{\text{իմ}}/\text{թրոյ/թ}$ ) 13.4
- Լորիկ Մանճիկեան ( $\theta_{\text{ոսթըն}}$ ) 10.11
- Անիթա Գայսէրեան ( $\theta_{\text{ոսթըն}}$ ) 9

- ♦ԿՐՏՍԵՐ ՏՂԱ.Ք  
Շանթ Փալանճեան ( $S_{\text{իմ}}/\text{թրոյ/թ}$ ) 17.6
- Սեւակ Մախուլեան ( $S_{\text{իմ}}/\text{թրոյ/թ}$ ) 17
- Ճորճ Ալէքսանտր ( $Մոնթրէալ$ ) 12

- ♦ԵՐԵՑ Ա.Ղ.ԶԻԿՆԵՐ  
Սոնիկ Վարատեան ( $Փրովիալնս$ ) 14

- ♦ԵՐԵՑ ՏՂԱ.Ք  
Շանթ Տէմիրճեան ( $S_{\text{իմ}}/\text{թրոյ/թ}$ ) 17.10

- ♦ՎԵԹԵՐԱՆ ՏՂԱ.Ք  
Ուզգմիկ Քէնտիրճեան ( $S_{\text{իմ}}/\text{թրոյ/թ}$ ) 13
- Ցակոր Տէմիրճեան ( $S_{\text{իմ}}/\text{թրոյ/թ}$ ) 12.2

## ԳՈՒՏՏ ՆԵՏԵԼ

- ♦ԿՐՏՍԵՐ ՏՂԱ.Ք  
Արա Թիւթիւնճեան ( $\theta_{\text{ոսթըն}}$ ) 34.9
- Ճոն Մարուքեան ( $Փրովիալնս$ ) 33.7
- Սեւակ Մախուլեան ( $S_{\text{իմ}}/\text{թրոյ/թ}$ ) 29.2

- ♦ԵՐԵՑ ՏՂԱ.Ք  
Արիս Խաչատրուեան ( $Փրովիալնս$ ) 34.9
- Արման Ածինեան ( $Փրովիալնս$ ) 31.7

- Վիգէն Ռշտունի ( $Փրովիալնս$ ) 30.8

- ♦ՎԵԹԵՐԱՆ Ա.Ղ.ԶԻԿՆԵՐ  
Քէնտէյս Գրիգորեան ( $\theta_{\text{ոսթըն}}$ ) 22.7
- Լենա Կէպէնլեան ( $\theta_{\text{ոսթըն}}$ ) 19.8
- Վերա Գրիգորեան ( $Մոնթրէալ$ ) 17.4

- ♦ՎԵԹԵՐԱՆ ՏՂԱ.Ք  
Ցովսէփ Երջանեան ( $Ուաշինգթըն$ ) 31.3
- Արա Մարկոսեան ( $\theta_{\text{ոսթըն}}$ ) 27.2

- ♦ԿՐՏՍԵՐ Ա.Ղ.ԶԻԿՆԵՐ  
Մարիձան Շիրիմեան ( $Ֆիլատելֆիա$ ) 20
- Դալար Պալուզեան ( $\theta_{\text{որոնթօ}}$ ) 19.6
- Լորիկ Մանճիկեան ( $\theta_{\text{ոսթըն}}$ ) 16.1

## ԱԿԱՍԱԿԱ ԱՐԵՎԱԿԵԼ

- ♦ՎԵԹԵՐԱՆ Ա.Ղ.ԶԻԿՆԵՐ  
Վերիձան Գրիգորեան ( $Մոնթրէալ$ ) 70
- Լենա Կէպէնլեան ( $\theta_{\text{ոսթըն}}$ ) 46

- ♦ՎԵԹԵՐԱՆ ՏՂԱ.Ք  
Արա Մարկոսեան ( $\theta_{\text{ոսթըն}}$ ) 68.9

## ԹԵՆԻՍ

- ♦ԵԻԼ ՏՂԱ.Ք  
Շանթ Քէնտիրճեան ( $S_{\text{իմ}}/\text{թրոյ/թ}$ )
- Արա Մարկոսեան Կրտսեր ( $\theta_{\text{ոսթըն}}$ )
- Ցովիկ Մարկոսեան ( $\theta_{\text{ոսթըն}}$ )

- ♦ԿՐՏՍԵՐ Ա.Ղ.ԶԻԿՆԵՐ  
Անի Մկրտիչեան ( $Փրովիալնս$ )
- Լիւսի Գոնիալեան ( $Քէմպրիճ$ )
- Հիպա Իսա ( $S_{\text{իմ}}/\text{թրոյ/թ}$ )

- ♦ԿՐՏՍԵՐ ՏՂԱ.Ք  
Հայկ Գասպարեան ( $Փրովիալնս$ )
- Ճորճ Պասմաճեան ( $Փրովիալնս$ )
- Ճորճ Ալէքսանտր ( $Մոնթրէալ$ )

- ♦ԵՐԵՑ Ա.Ղ.ԶԻԿՆԵՐ  
Արմէնէ Կաւուր ( $S_{\text{իմ}}/\text{թրոյ/թ}$ )
- Անի Ճիրիքեան ( $S_{\text{իմ}}/\text{կօ}$ )
- Մեկան Եանկ ( $Փրովիալնս$ )

- ♦ԵՐԵՑ ՏՂԱ.Ք  
Շանթ Ոսկանեան ( $\theta_{\text{ոսթըն}}$ )
- Մայք Արսլանեան ( $Փրովիալնս$ )
- Անդօ Մկրտիչեան ( $Փրովիալնս$ )

- ♦ՎԵԹԵՐԱՆ ՏՂԱ.Ք  
Լազ Գրիգորեան ( $Ֆիլատելֆիա$ )
- Արա Մարկոսեան ( $\theta_{\text{ոսթըն}}$ )



# Հ.Մ.Լ.Մ.Ի ՈՒՎՃԻՆԿԹԸՆԻ ՄԱՍՆԱՅԻԼԻՆ ՀԻՄՆԱԴՐՈՒԹԵԱՆ 35ԱՄԵԱԿԸ

Թղթակից  
ՈՒՍՏԻՆԿԹԸՆ

  
**Հ.Մ.Լ.Մ.Ի Ուվճինկթընի մասնաճիւղի հիմնադրութեան 35րդ տարեդարձին նուիրուած ճաշկերոյթ-պարահանդէսը տեղի ունեաւ 16 Մեպտեմբեր 2006ին, «Կայտրսպըրկ Հիլֆըն» պանդոկին մէջ, ներկայութեամբ Հ.Մ.Լ.Մ.ականներու եւ համակիրներու:**

Ներկայ էին գաղութի հոգեւոր Հովհաննես Մարգիս Քհնյ. Ազթաւուքեան, երէցկին Սիրարփի Խոյեան, Հ.Մ.Լ.Մ.Ի Արեւելեան Միացեալ Նահանգներու Շրջանային Վարչութեան անդամ եղբ. Վահէ Թանաչեան, Արեւելեան Միացեալ Նահանգներու Հ.Յ.Դ. Կեդրոնական Կոմիտէի անդամներ Ճան Ճէրիքեան, Ալէքս Սարաֆեան եւ Սթիւ Մեսրոպեան, շրջանի «Մեպուհ» կոմիտէի ներկայացուցիչ Յովսէփ Աւագեան եւ ՀՕՄԻ «Մաթենիկ» մասնաճիւղի ներկայացուցիչ Լուսին Յովկաննէսեան:

Քահանայ Զօր կողմէ սեղանի օրհնութենէն եւ ճաշի սպասարկութենէն ետք, գործադրուեցաւ պատշաճ յայտագիր: Նախ՝ մուտք գործեցին դրօշակա-



**Հ.Մ.Լ.Մ.Ի հիմնադիր սերունդի անդամներէն Տիգրան Քհնյ. Խոյեանի կնոջ՝ երէցկին Սիրարփի Խոյեանի պարգևատրում:**

Կիր արիներն ու արենոյշները, որոնք ջերմ ծափերով ընդունուեցան ներկաներու կողմէ:

Օրուան հանդիսավար եղբ. Արշակ Սարգիսեանի հրաւէրով, ներկաներուն կողմէ երգուեցան «Մեր Հայրենիք» եւ «Յառաջ նահատակ» քայլերգները: Ապա, եղբ. Արշակ Սարգիսեան փոխանցեց մասնաճիւղի վարչութեան պատգամը, չնորհակալութիւն յայտնելով ներկայ անդամներուն եւ համակիր ազ-

գայիններուն, որոնք միշտ զօրապիտ կանգնած են Հ.Մ.Լ.Մ.ին: Ան շնորհակալական հոսպեր ուղղեց նաեւ վարչութեան անդամներուն, ընկերային յանձնախումբին, Սկառուտ. Խորհուրդին, խմբապետական կազմին եւ օժանդակ բոլոր անդամներուն, որոնց նուիրեալ աշխատանքին չնորհիւ մասնաճիւղը հասած է իր ներկայ ծաղկուն վիճակին:

Տեղի ունեցաւ պարզեւատրում: Քոյր Սօսի Թաթարեան ստացաւ 2006ի «Տիպար մարզիկ»ի յուշատախտակ, իսկ Ուաշնկթընի վոլինովի խումբի անդամները՝ եղբայրներ Բաֆֆի Գրիգորեան, Կարօ Գրիգորեան, Մայք Գրիգորեան, Արթիւր Սվագլեան, Գօօօ Մաթիկեան, Եփրեմ Ֆութրենեան, Բաֆֆի Ֆութրենեան, Փիթըր Ֆութրենեան, Ռուտափ Շաւագեան, Ռուտափ Շաւագեան, Տոպէր Շաւագեան, Տոպէր Շաւագեան, Տիգրան Տիարակեան եւ մարզիչ Համօ Սարդարբէկեանց ստացան յատուկ յուշանուէրներ՝ միջ-մասնաճիւղային 16 խաղերու ընթացքին 14 ախոյեանութիւններու ախրացման համար:

Պարզեւատրում արարողութենէն



ետք, «Սեպուհ» կոմիտէի անունով խօսք առաւ Յովսէփ Աւագեան: Ան իր շնորհաւրական խօսքերը փոխանցելէ ետք, բարձր գնահատեց Հ.Մ.Լ.Մ.ի ներկայութիւնը հայ կեանքէն ներս, մանաւանդ Սփիւռքի մէջ, ուր Հ.Մ.Լ.Մ.ի ջանքերով ի մի կը հաւաքուին հայ մատղաշ սերունդները, որոնք մարմնով եւ հոգիով կը պատրաստուին իբրեւ ապագայ հայ սերունդները: Ան հաստատեց, որ Հ.Յ. Դաշնակցութիւնը ամբողջ աշխարհի եւ յատկապէս շրջանին մէջ թիկունք կը կանգնի Հ.Մ.Լ.Մ.ին:

Ապա, խօսք առաւ Հ.Մ.Լ.Մ.ի Արեւելեան Միացեալ Նահանգներու Շրջանային Վարչութեան անդամ եղը. Վահէ Թանաշեան: Ան Շրջանային Վարչութեան անունով չնորհաւորելէ ետք յորելեար մասնածիւղին անդամներն ու համակիրները, խօսքը շարունակեց յիշերով կարգ մը թիւեր եւ թուականներ, թէ ինչպէս 1918ին Պոլսոյ մէջ հիմնուած Հ.Մ.Լ.Մ.ը այսօր տարածուած է ամբողջ աշխարհի մէջ, ունի 26 շրջաններ,

98 մասնածիւղեր եւ քսանհինդ հազարէ աւելի անդամներ: Ուաշինգթոնի մասնածիւղը 1971ին իր հիմնադրութեամբ կ'ըլլար Արեւելեան Միացեալ Նահանգներու կազմակերպական շրջանի առաջին մասնածիւղը եւ Հ.Մ.Լ.Մ.ի համագաղութային կառոյցի մասնածիւղերու շարքին 29րդը. Եղբ. Վահէ հաստատեց, որ Հ.Մ.Լ.Մ.ը Փութպոլի, վոլիպոլի, պատքեթպոլի կամ այլ մարզաձեւերու համախմբում մը չէ, այլ՝ Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութիւն է, որ կը ձգտի ազգային վսեմ նպատակներու: Աշխարհատարած այս հզօր միութեան ուժը կը խստանայ իր գաղափարաբանութեան հիմնական երկու յատկանիշներուն մէջ, որոնք ունին մարդկային եւ ազգային բնոյթ: Մարդկայինը կ'արտայայտուի իր անդամներու բարոյական նկարագիրով: Հ.Մ.Լ.Մ.ականը իր յարգանքով, քաղաքավարութեամբ եւ վարուելակերպով կը տարբերի այլ անձերէ: Խսկ ազգային յատկանշը կարելի է գտնել իր Ծրագիր Կանոնագիրով

ներկայացուած նպատակին մէջ:

Իմաստալից էր Հ.Մ.Լ.Մ.ի հիմնադիր սերունդի անդամներէն՝ Տիգրան Քչնյ. Խոյեանի կոնջ՝ երէցկին Սիրարփի ոյեանի պարզեւատրւումը յատուկ յուշատախակով մը, երկար տարիներու իր ծառայութեան, նաեւ ամուսնոյն ունեցած պատմական դերակատարութեան համար, Հ.Մ.Լ.Մ.ի հիմնադրութեան մէջ ընդհանրապէս եւ Ուաշինգթոնի մասնածիւղի ստեղծման մէջ մասնաւորապէս:

Յայտագիրի աւարտէն ետք, բեմ հրաւիրուեցան երգիչ Փոլ Թիւթիւնձեան եւ իր նուագախումբը՝ Մոնթրէալն: Խանդավառ մթնոլորտի մէջ, ներկաները պարեցին մինչեւ առաւօտեան ժամը մէկ: Դադարին, տեղի ունեցաւ վիճակահանութեան վաճառք եւ վիճակաձգութիւն:

Կէս գիշերէն ետք, երգիչ իր ազգային-յեղափոխական երգերով խրախուսեց ներկաները, որոնք սրահէն բաժնը և առաջարկութիւններու բարոյական նկարագիրով:

*The Champs Élysées just steps away and the Parc Monceau nearby*


HOTEL



PAVILLON MONCEAU  
PARIS

*Full of charme,  
Tastefully decorated 36 rooms  
and 6 suites with individual  
heating/air conditioning,  
direct access telephone line,  
internet connection, minibar,  
safety box and satellite TV.  
Private bathroom with hairdryer.  
The suites can accommodate  
3 adults or a family  
with parents and 2 children.*

PAVILLON MONCEAU



43 rue Jouffroy d'Abbans 75017 Paris

Tel 331 56 79 25 00 - Fax 331 42 12 99 38

infos@pavillon-monceau.com  
www.pavillon-monceau.com



## Հ.Մ.Լ.Մ.Ի ՔԷՄՊՐԻԱԿԻ ՍՎԱՆԱՑԻՂԻՆ ՎԵՐԱՇԽՈՒԺԱՑՈՒՄԸ

**Սեղրակ Պուրապեան,  
Ստեփան Փանոսեան  
ՄՈՆԹՐԵԱԼ, ՔԷՄՊՐԻԱԿ**

**1** 977ին հիմնուած Հ.Մ.Լ.Մ.Ի Քէմպրիակի մասնաճիւղը ըգդալի աշխուժացում մը կ'ապրի վերջին ամիսներուն:

Հարչութեան անդամ եղբ. Հրաչ Տէր Սարգսիսանի շրջան յաճախակի այցելութեամբ եւ Հ.Մ.Լ.Մ.Ի Գանատայի Շրջանային Վարչութեան ճիգերով, մասնաճիւղը օժտուած է բաւական եռանգուն վարչական կազմով մը, բաղկացած հետեւեալներէն՝ քոյրեր Թալին Գազագեան (ատենապետ), Արփի Աշգարեան (ատենադպիր), Լէնին Սարմագեան (գանձապահ) եւ եղբայրներ Պօլոս Պոստաճեան, Սամսոն Քահքէճեան, Պօլոս Մուրատեան եւ Վարդիկան Չոքաբեան:

Իբրեւ առաջին ձեռնարկ, նորակազմ վարչութիւնը ընկերային հաւաքով մը Հ.Մ.Լ.Մ.ական մինուրուս ստեղծեց վշանէն ներս: Ապա, ան ձեռնարկեց սկառատական շարքերու կազմակերպ-

ման: Աշխատանքը վստահուեցաւ Թորոնթոյէն եղբայրներ Ժան Սարխանեանին եւ Հրաչ Նամարեանի:

Այսպէս, շրջանի վարչութեան հրաւէրին ընդառաջերով, 40 փոքրեր եւ պատանիներ մաս կազմեցին մասնաճիւղին սկառատական շարքերուն, իբրեւ գայլիկներ եւ սկառատաներ: Բոլորին ուրախութիւնը մեծ եղաւ:

Յաջորդեց ժողովրդային հանդիպում մը, որուն ներկայ գտնուեցան ծնողներ, երիտասարդներ եւ պատանիներ: Հ.Մ.Լ.Մ.Ի Գանատայի Շրջանային Վարչութենէն հանդիպումին ներկայ եղան եղբայրներ Վահան Զալիքեան եւ Արմէն Կէտիկեան:

Հանդիպումին բացումը կատարեց մասնաճիւղի ատենապետուհի քոյր Թա-





Քեմպրիճի հոգեւոր հովիչ՝ Կոմիտաս Քհնկ. Փանոսեան, Ժագ Թիթիւննեան, Յովիկ Վեսոյեան, մասնաճիւղի Վարչական կազմի անդամներ և Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան անդամ եղբ. Հրաշ Տէր Սարգիսեան:

**իխ Գագագեան:** Ան ներկայացուց մասնաճիւղին ծրագիրները եւ լսաւ, թէ վարչութիւնը մարզական խումբերու համար ապահոված է անհրաժեշտ մարզասրահներ: Հետեւաբար, ան կոչ ուղղեց բոլորին՝ անդամակցելու մասնաճիւղին խումբերուն:

Իր կարգին, Շրջանային Վարչութեան անդամ եղբ. Վահան Զալիքեան

կոչ ուղղեց ներկաներուն, որպէսզի անդամակցին Հ.Մ.Ը.Մ.ի շարքերուն եւ թեւ ու թիկունք կանգնին մասնաճիւղի աշխատանքներուն: Շրջանային Վարչութեան անդամ եղբ. Արմէն Կէտիկեան եւս խօսք առնելով բացատրեց Հ.Մ.Ը.Մ.ի նշանաբանին՝ «Բարձրացի՛ր-բարձրացուր»ին իմաստը եւ բոլորին թելադրեց իրենց զաւակները անվարան վստա-

հիլ Հ.Մ.Ը.Լ.Մ.ին:

Ժողովրդային հանդիպումէն ամիս մը ետք, տեղի ունեցաւ փինկ-փոնկի մրցաշարք մը, որ բաւական ճոխ մթնոլորտ ստեղծեց շրջանին մէջ: Մրցաշարքին մասնակցեցան մեծ թիւով մարզիկներ, որոնցմէ յատկապէս աչքի զարկին եղբայրներ ժագ Թիթիւննեան, ժագ Մինասեան եւ Սարօ Սարմագեան: Ախոյմանութեան տիտղոսին տիրացաւ եղբ. Ժագ Թիթիւննեան: Մրցաշարքի աւարտին, Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան անդամ եղբ. Հրաչ Տէր Սարգիսեան գնահատանքի խօսքերով դրուատեց մասնաճիւղի վարչութեան աշխատանքը:

Յուլիսին, մասնաճիւղը պասքեթպոլի աղջկանց խումբով մասնակցեցաւ Արեւելեան Մ. Նահանգներու շրջանի միջ-մասնաճիւղային խաղերուն, Ուշաշինկթըն: Այժմ պատրաստութիւններ կը շարունակուին նորանոր խումբեր կազմելու համար:



**Classique**  
OPAL DIAL WATCH

Sarkis Der Bedrossian

Sams Watchmaker Jeweller Pty. Ltd.  
123 Clarence Street  
Sydney 2000  
Australia

Phone: +61 2 9290 2199

fax: +61 2 9262 1630

Website: [www.classiquewatches.com](http://www.classiquewatches.com)

Email: [Info@classiquewatches.com](mailto:Info@classiquewatches.com)



Սկաուտական ընդհանուր  
խոմբը հանդիսութեան աւարտին:

### Ալին Պէննէկան ԱՄՄԱՆ

Հ.Մ.Լ.Մ.Ի Ամմանի սկաուտական կազմը 2005-2006 տարեցրջանի իր գործունէութիւնը աւարտեց տարեկան երրուման արարողութեամբ, որ տեղի ունեցաւ Մայիս 2006ին:

Հանդիսութիւնը առիթ էր յիշելու տարուան մը աշխատանքը, գնահատելու կազմին խմբապետները եւ անցնելու յաջորդ շրջանի աշխատանքին:

Հանդիսութեան հրաւիրուած էին Յորդանանի Առաջնորդ Վահան Արք-Թոփալեան, Հ.Մ.Լ.Մ.ի եւ ՀՕՄի վարչութիւնները, մասնաճիւղի նախկին ատենապետներն ու խմբապետները, գաղութին ազգային մարմիններու ներկայացուցիչները, ծնողներ, միութենա-

կաններ եւ համակիրներ:

Հանդիսութեան սկիզբը, մասնաճիւղին 85 հոգինոց սկաուտական կազմը դաշտ մուտք գործեց շեփորախումբի եղանակներով: Ապա, սկաուտներուն կողմէ խօսքեր արտասանեցին քոյր Զուրաթ Տէմիրնեան եւ եղբ. Ճործ ինգապետեան: Հայերէն եւ արաբերէն բացման խօսքերով քոյրն ու եղբայրը անդրագարձան Հ.Մ.Լ.Մ.ի սկաուտութեան դերին եւ սերունդէ սերունդ յարատեւութեան եւ ծառայութեան երեւոյլթին:

Օրուան հանդիսավար եղբ. Մասիս Կիւլոյեան կազմի կրտսերագոյն անդամները հրաւիրեց տալու Հ.Մ.Լ.-Մ.ականի իրենց առաջնորդութեամբ՝ գայլիկական բաժնի խմբապետ եղբ. Ռաֆֆի Չափմաքեանի:

Ցանկացած սկաուտական խոստանական արարողութեան ընթացքին:



Մասնաճիւղին սկաուտական կազմը դրօշակի արարողութեան ընթացքին:

լիկ-սկաուտները, կազմի տիպար անդամները եւ լաւագոյն խմբակները:

Վարչութեան ներկայացուցիչներ՝ փոխ ատենապետ եղբ. Նշան Միջեան եւ սկաուտականի պատասխանատու եղբ. Կարօ Եռումճեան նուէրներով գնահատեցին բոլոր պատասխանատուները եւ խմբապետները՝ իրենց յարատեւ աշխատանքին համար:

Մասնաճիւղի խմբապետուհի Քոյլը Ալին Պէննէեան իր խօսքին մէջ շեշտը դրաւ պատասխանատու կազմին նուիրեալ աշխատանքին վրայ, անդրադառնալով խմբապետներու ուսերուն դրուած ծանր պատասխանատութեան՝ ազգային լաւագոյն դաստիարակութեամբ, ազնիւ նկարագիրի տէր անհատներ պատրաստելու համար:

Օրուան հանդիսութիւնը ընդ-գրկեց նաեւ սկաուտական Ա. Եւ Բ. կարգի պէներու, ինչպէս նաեւ՝ շեփո-



Մասնաճիւղի խմբապետները եւ աստիճանաւոր պատասխանատուները նախկին խմբապետներու հետ:

րախումը անդամներու պէներու առևտութիւն:  
Արի-արենոյշները կազմեցին բուրգեր:  
Տպաւորիչ արարողութիւնը փակ-  
Աւարտին, տեղի ունեցաւ տողանցք: Լեցաւ «Յառաջ նահատակ»ով:



# Philippe Photo Trade

---

- Audio / Video Production / Post Production Systems
- Liner / Non-Liner Editing Systems
- Data / Video Large Screen Projection Systems
- Audio / Video Systems for Professional Application
- Conferencing / Simultaneous Translation Systems
- Language Labs & Conventional Training Aids Systems

EXPERTS IN AUDIO-VISUAL SYSTEMS INTEGRATION  
AND TOTAL CONTROL APPLICATION

**Head Office:** 1(a) Mesaha St., Orman Sq., Dokki, Zip Code: 12311 A.R. Egypt.  
**Tel:** 7491350 (8Lines) **Fax:** 7481069 **E-mail:** philippe@ritsec2.com.eg

**Alex. Branch:** 33 Sidi El-Metwally St., El-Attarin / Alexandria  
**Tel:** (03)4916017 **Fax:** (03)4923051 **E-mail:** philippe@ritsec2.com.eg


Philippe Photo Trade
Assadourian Bros.



Դաշտահանդէսին պատույ բեմը. աջեն ձախ՝ օրուան կնքահայր եղբ. Մարտիկ Մարտիրոսեան, Քուէյթի երիտասարդութեան և մարմնամարզի նախարարութեան ներկայացուցիչը, Կորիմ Արք. Պապեան և մասնաճիղի ատենապետ եղբ. Յակոբ Յակոբիսը տեղի ունեցաւ 26 Մայիս 2006ին:

Պապեան եւ մասնաճիղի ատենապետ  
եղբ. Յակոբ Յակոբիսը տեղի ունեցաւ 26 Մայիս 2006ին:



Յովհաննէս Սերոբեան  
ՔՈՒԷՅԹ

ուէյթի եւ Արաբական Ծոցի երկիրներու թեմի կաթողիկոսական Փոխանորդ Կորիւն Արք. Պապեանի հովանաւորութեամբ եւ Հ.Մ.Լ.Մ.ի Քուէյթի մասնաճիղի վարչութեան կազմակերպութեամբ, Հայաստանի անկախութեան տարեգարձին նուիրուած աւանդական դաշտահանդէսը տեղի ունեցաւ 26 Մայիս 2006ին:

Ինչպէս միշտ, այս անգամ եւս քուէյթահայութիւնը հոծ բազմութեամբ մը ներկայ գտնուեցաւ դաշտահանդէսին: Ներկաներու շարքին էին Քուէյթի երիտասարդութեան եւ մարմնամարզի նախարարութեան ներկայացուցիչը, Ազգային մարմիններու անդամներ, Հ.Մ.Լ.Մ.ականներ եւ համակիրներ, ընդամէնը՝ 500 հոգի:

Դաշտահանդէսը նախորդեցին ֆուլթպոլի եւ պասքեթպոլի կրտսեր ու երէց խումբերուն խաղերը:

Դաշտահանդէսը սկսաւ Քուէյթի եւ Հայաստանի քայլերգներով: Ապա, մասնաճիղի ատենադպիր եղբ. Յովհաննէս Սերոբեան արտասանեց արաբերէն խօսք մը: Իր խօսքին մէջ, եղբայրը շեշտեց Հայ-արաբական դարաւոր յարաբերութիւնները, ինչպէս նաև՝ հայ ժողովուրդի փառաւոր անցեալը եւ պայքարը՝ անկախութեան հասնելու համար:

Խօսքին յաջորդեց մասնաճիղի սկառատութեան կողմէ պատրաստըւած գեղարուեստական գեղեցիկ յայտագիրը, բաղկացած՝ երգէ, պարէ եւ բուրգերու կազմութենէ:



Մասնաճիղի ատենապետ եղբ. Յակոբ Յակոբիսը տեղի ունեցաւ 26 Մայիս 2006ին:

# **Հ.Մ.Լ.Մ.Ի ՔՈՒԷՅԹԻ ՄԱՍՆԱԺԻԼԻՆ ՏԱՐԵԿԱՆ ԳԱՅՆԱՎԱՆԴԵՍԸ**

Շեփորախումբի առաջնորդութեամբ եւ ժողովուրդի խանողավառութեան ու ծափահարութեան ներքեւ տողանցեցին սկառուտները: Փաղանդ-փաղանդ անցան սկառուտները, արի-արենոյշները, գայլիկները եւ կակուղ թաթիկները:

Այսուհետեւ տեղի ունեցան պարգեւաարումներ եւ գնահատագիրներու տուչութիւններ՝ տարուան լաւագոյն ըսկառուտներուն: Հայերէնով խօսք արտասանեց մասնաճիւղի ատենապետ եղբ. Յակոբ Յովակիմեան: Ան ըսաւ, որ Հ.Մ.-Լ.Մ.-ը ազգային ոգի եւ շունչ ներշնչող միութիւն է: Ան շեշտեց Հ.Մ.-Լ.Մ.-ի դերը հայ մանուկներու դաստիարակութեան մէջ:

Խօսք արտասանեց նաեւ Կորիւն Արք. Պապեան:

Դաշտահանդէսը վերջ գտաւ «Յառաջ նահատակ» քայլերգով:



**With the compliments of**


**Restaurant Al-Mayass**

# SԱՅԿԱՊԱԿԱՆԱԿԱՆ

ՀԵՔԻԱԹ

## ՉԱՆԵԼՈՒԿ

**Պատրաստեց՝ Սալբի Լատոյեան  
ՊԷՅՐՈՒԹ**



ան կ’որոշէ զինուորի մը տարագը հագնիլ եւ ըջիլ մօտակայ անտառին մէջ:

Բաւական քալելէ ետք, ան կը լսէ կացինի ձայն մը, կը հետեւի ձայնին եւ կը տեսնէ գիւղացի մը, որ կ’աշխատի քրտինքներու մէջ:

Թագաւորը հետաքրքրուած կը մօտենայ գիւղացին եւ կ’ըսէ.

-Բարեկա՛մ, այսքան կը չարչարուիս, ամբողջ աշխատանքդ քանիի՞ կը ծախես:

-Փա՛ռք Աստուծոյ, առած դրամովս թէ՛ ընտանիքս կը պահեմ եւ թէ մէկ կողմ դրամ կը դնեմ, կը պատասխանէ գիւղացին:

-Ի՞նչո՞ւ, - կ’ըսէ գիւղացին, - ամէն օր 5 ոսկի կը շահիմ, մէկը՝ ջուրը կը նետեմ, մէկը կոլի կու տամ, մէկը պարտքէս

կը պատասխանէ գիւղացին, - ամէն օր 5 ոսկի կը շահիմ, մէկը՝ ջուրը կը նետեմ, մէկը կոլի կու տամ, մէկը պարտքէս

կ’իջեցնեմ, երկուքն ալ ապրուստիս կը յատկացնեմ:

-Ի՞նչ ըսել կ’ուզես: Այս ի՞նչ հանելուկ է:

-Պարզ է, կ’ըսէ գիւղացին: Ջուրը նետածս աղջկանս վրայ ծախսած գումարն է: Ան այսօր իմս է, վաղը՝ ուրիշն: Պարտքէս կտրուածն ալ ծերունի հօրս համար ծախսած դրամս է: Ան զիս ապրեցուց, մեծցուց, ես ալ իրեն պարտական եմ: Իսկ փոխ տուածս տղուս վրայ ծախսած դրամս է, վաղը ինքը պիտի ըլլայ մեր տունը պահողը: Մնացեալ դրամն ալ կնոջս եւ ինծի համար է:

Թագաւորը կ’ուրախանայ գիւղացին պատասխանէն եւ զինք վարձատրելու համար կու տայ ոսկի մը եւ անկէ կը պահանջէ, որ մինչեւ եօթը անդամ զայն չտեսնէ՝ հանելուկը ուեւէ մէկուն չպատմէ:

Նոյն գիշեր, թագաւորը կը կանչէ խորհրդականը, անոր խելացութիւնը փորձելու համար: Գիւղացին հանելուկը կը կրկնէ եւ կ’ըսէ.

-Եօթը օր ունիս այս հանելուկին պատասխանը գիտնալու, եթէ գիտնաս՝ մէծ վարձատրութիւն ունիս, իսկ եթէ չգիտնաս, ալ խորհուրդներուդ չեմ դիմեր:

Երեք օր կ’անցնի, խորհրդականը լուծում չի գտներ: Կը մտածէ, թէ ո՞վ կրնայ հանելուկը թագաւորին պատմած ըլլալ, կը հարցնէ թագաւորին թիկնապահներուն, թէ թագաւորը վերջերս որո՞ւ հետ տեսնուեցաւ: Անոնք կը պատմեն, թէ երեք օր առաջ թագաւորը զինուորի տարագով անտառ գնաց եւ շատ ուրախ վերադարձաւ:

Խորհրդականը կ’որոշէ անտառ երթալ, յոյսով որ հետք մը կը գտնէ: Ճամբան, ան կը հանդիպի գիւղացին:

-Բարեկա՛մ, կ’ըսէ խորհրդականը, քանի մը օր է հանելուկի մը լուծումը կը փնտռեմ եւ չեմ գտներ, եթէ պատասխանը գիտնաս՝ ոսկի մը կը նուիրեմ քեզի:

-Ոսկին քիչ է, կ’ըսէ գիւղացին ժպիտով, եթէ աւելին կու տաս՝ կը պատասխանէ՞մ:

-Երեք ոսկին բաւարա՞ր է, կը հարցնէ խորհրդականը: Գիւղացին կը նայի ոսկիներուն եւ կ’ըսէ.

-Եթէ երեք հատ եւս կու տաս, հանելուկը կը լուծեմ:

Համաձայնելէ ետք, խորհրդականը կը ստանայ պատասխանը եւ ուրախ կը վերադարձնայ պալատ: Թագաւորին քով կ’երթայ եւ պատասխանը կ’ըսէ:



Թագաւորը կը զարմանայ, բայց կը վարձատրէ խորհրդականը եւ զայրացած կ'երթայ գիւղացին քով ու կ'ըսէ.

Ես քեզմէ խնդրեցի, որ մինչեւ եօթը անդամ չտեսնես զիս՝ մարդու չտաս հանելուկին պատասխանը:

Ես յարգեցի ձեր խօսքը,- կ'ըսէ գիւղացին,- եւ գրպանէն կը հանէ վեց ոսկիները, զորս խորհրդականը տուած էր, եւ մէկ ոսկին, զոր առած էր թագաւորէն: Ան կ'աւելցնէ. ահաւասիկ եօթը ոսկիները, այսօր ալ ձեզ տեսայ՝ կ'ըլլան ուժ:

Թագաւորը կը հիանայ գիւղացին ճարպիկութեան եւ կ'ըսէ.

-Դուն արժանի ես պալատիս մէջ մնանու եւ խորհրդականս ըլլալու:

Այսպէսով, գիւղացին կացինը կը ձգէ եւ կ'ապրի պալատին մէջ, առանց մոռնալու փայտ կտրելու իր սովորութիւնը:

Ի՞նչ կը ՓԱՓԱՔԻՄ ՀԼԱԼ ԱՊԱՑԱՅԻՆ

## ԹԱՐԳՄԱՆԻՉ



արգմանիչը կը թարգմանէ գիրքեր, ֆիլմեր, գործի համաձայնագիրներ, պետական թուղթեր, օրէնքներ եւ այլն: Ան կը թարգմանէ նաեւ երկու տարբեր լեզուներ խօսող անձերու խօսակցութիւնը: Ան պէտք է գիտնայ բազմաթիւ լեզուներ եւ ըլլայ գաղտնապահ ու պարկեշտ:

Թարգմանիչը կ'ունենայ իր անձնական գրասենեակը: Իր ստորագրութիւնը վաւերացուած կ'ըլլայ պետութեան կողմէ: Ան կընայ աշխատիլ մեծ հաստատութիւններու, կազմակերպութիւններու, ինչպէս նաեւ՝ կառավարական կառոյցներու մէջ:



## ԲՆՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՄԵՆՔ

### ԱՆՁՐԵՒ ԵՒ ԿԱՅՏԱԿ

**Ե**րբ օդը տաք ըլլայ, ծովուն, գետերուն եւ լիճերուն ջուրը շոգիի կը վերածուի: Այդ շոգին երկինքը բարձրանալով ու ամպերէն անցնելով կը վերածուի ջուրի կաթիներու: Կաթիները երբ ամպերէն վեր բարձրանան, օդը կը պաղի, կաթիները կը վերածուին սառի կտորներու: Երբ սառի կտորները իրարու միանան, ծանրութեան պատճառով կը սկսին ամպերէն վար իյնալ: Օդի փոփոխութեան պատճառով այդ սառերը կը հալին եւ այսպէսով կը ստեղծուի անձրեւը:

Ամպին մէջ ջուրի կաթիները եւ սառի կտորները միշտ շարժումի մէջ կ'ըլլան: Այդ պատճառով ալ անոնք միշտ իրարու կը զարնուին եւ ելեկտրական հոսանք կը ստեղծուի: Այդ ելեկտրակա-



նութիւնը տարածուելով՝ ամպին մէջ կայծակ կը յառաջացնէ:



#### ՀԱՆԵԼՈՒԿ

Ո՞վ է, ի՞նչ է:  
Մսողը կը տաքցնեմ,  
Տաքցողը կը գովացնեմ:  
Զիս ունեցողը կ'ունենայ  
երկար կեանք:

(Պատասխան՝ յաշորդիւ:  
Նախորդ՝ թիւ 285-286ի հանելուկին  
պատասխանն եր քարտէս):



## S ա ր ք ե ր Հ ա յ ե ա ց ք ո վ



Էլի Հովհենան

## «ՄԱՐԶԻԿ»Ի «ՔԱԶԱԼԵՐ ԱՆԴԱՄ»ՆԵՐ

«Մ.Ա.Մ.Ի.Կեդրոնական Վարչութեան որոշումով, երկու տարիէ ի վեր հաստատուած է «Մարզիկ»ի «Քաջալեր անդամ»ներու դրութիւնը: Թերթին «Քաջալեր անդամ» կը նկատուին բոլոր անոնք, որոնք տարեկան 200 եւ աւելի ամերիկեան տղար կը նուիրեն անոր բարգաւաճման ծրագիրներուն:»

«Քաջալեր անդամ»ներու անունները կը հրատարակուին թերթին յաջորդական 12 թիւերուն մէջ:

«Մարզիկ»ի «Քաջալեր անդամ»ներ են:-

ԱՐԵՒԵԼԵԱՆ ՄԻԱՅԵԱԾ ՆԱՀԱՆԳՆԵՐԸՆ Ապատուի Դանիէլեան, Վահրամ Դանիէլեան, Լեւոն եւ Թագուհի Փալեաններ, Պետր եւ Սիրան Տէր Պետրոսեաններ, Զարեհ Գարակիլէեան, Յակոբ Թոքարլեան, Վազգէն Լախոյեան եւ Կարպիս Պարումեան:

ԳԱՆԱՏԱՅԵԼՆ Վաղարշ Էհրամմեան, Արթօ Մարգարեան, Անահիտ Մարգարեան, Տիգրան Համերեան, Լեւոն Մելքոննեան, Հրանդ Տէտէեան, Արթին Մամաքեան, Արա Խմասէճեան, Պետրոս Պաքրրածեան, Բարգէն Կարապետեան, Լեւոն Նաճարեան եւ Կարապետ Ն. Թողմձեան:

ՅՈՐԴԱՆԱՆԵՆ ձորձ Տաքէսեան:

## ՄԻՐԵԼԻ «ԱՐԱՐԱՏ»ԱԿԱՆԵՐ, ԲԱՐԵԿԱՄՆԵՐ ԵՒ ԸՆԿԵՐՆԵՐ

Ուրախ ենք տեղեկացնելու, որ սոյն բոլոր Յուլիսից, իրանի Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան հիմնադրութեան 62րդ տարեդարձի առիթով, առաւել ծրագրերով եւ նորութիւններով իր աշխատանքն է վերսկսել «Արարատ»ի կայք էջը (website):

Սյա կայք էջը ներկայացնում է «Արարատ»ին եւ

Մարզաւանին կապուող բոլոր տեղեկութիւնները եւ մանրամասնութիւնները: Իսկ «վերջին լուրեր»ի էջում դուք կարող եք տեսնել անցած ամիսներում տարուած բոլոր աշխատանքները՝ նկարներով:

Այցելէք՝ [www.araratorg.org](http://www.araratorg.org)


Ա.Մ.Ա.Կ.Ի ՀԱՆՐՈՒԹԵԱՆ ՀԵՏ ԿԱՊ

### ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ

1. 2006ի Մոնտիալին հտավիան ախոյեանութեան առաջնորդած մարզիչը:
2. Լիպիոյ վերջին թագաւորը - Արաբական մայրագաղաք:
3. Այբուբենէն - Խումբ - Ցուպան, լոյծ սեւ ձիւթ:
4. Ի՞նչպէս - Կոթնած - Զօրաբարէլի որդին:
5. Միամեայ ուլ - Ա. Սէ. Միլանի խմբապետը՝ Փառլո:
6. Հնդարձակ - Անձուկ - Մանուկներու խումբ:
7. Բեղուն, արդիւնաւէտ:
8. Դրկից տառեր - Վայրի սալոր - Իգական օտար անուն:
9. Ինքնաշարժի մակնիշ մը - Հիւրասիրութեան ըմպելի - Աքաղաղի կարթ:
10. Վիզի պրկում - Հոմանի - Մկառւտ:
11. Զաւակներ - Բաղրուն:
12. Տարի - Կոկորդիլոս - Զայնանիշ:
13. Փրցուած կտոր - Սուզակէտ:
14. Արտայայտումի կերպ - Արական անուն:
15. Ճաղատ - Բանջարանոցի ածու:
16. Մէկ ամբողջութիւն կազմող կառոյցներ - Գեղամ Սարեանի երկերէն:
17. Պանիրի որդ - «Յեղասպանութիւն» եղրին հեղինակը՝ Ռաֆայէլ - Օդի տաքութիւն:
18. Քեսրուանի աւաններէն - Աբրահամի հայրը:
19. Անուրջ - Չողիակոսի նշաններէն - Շահեկան:
20. Վերստին - Կարմիր ներկ - Որովհեաեւ:

### ՈՒՂՂԱՀԱՅԵԱՑ

1. 2006ի Մոնտիալին լաւագոյն կոլաբորարը - Լեզապատառ:
2. Եմէնի քաղաքներէն - Արական անուն - Աղբիւր - Նոյն գիրերը:
3. Կրկնուած բաղաձայններ - Գիշեր - Հիմա - Լախտ:
4. Չորցուած պատուղ - Ծառերու որդ - Ռոմի Շնայտըրի փիլմերէն - Մովսէս Յարութիւնեանի գրչանունը:
5. Ս. Գրային մարդարէ - Եւեանայ լիճի արեւելեան ցուրտ քամի - Ասիական մայրաքաղաք:
6. Սկզբնակէտ - Արօրի բունատեղ - Աղեկատ:
7. Ելեկտրականութեան միաւոր - Նմանապէս այլ բաններ - Հոռմի Բ. Եռապետութեան անդամներէն:
8. Շանի - Տարածքի միաւոր - Թել, շաղամաթ - Ծնող:
9. Տիրան Զրաքեանի գրչանունը - Ամերիկացի թենիսին - Զայնանիշ:
10. Գուրգուրայի - Ածականակերտ մասնիկ - Առաջնորդ:
11. Նշանակութիւն - Աստուածային - Իրերայաջորդ տառեր:
12. Գլուխը կախ՝ հոռմէական դիցուէի - Խորհրդանշական պատմուածք - Խաղողի կուտ:
13. Յառաջաբան - Հայաստանի քաղաքներէն:
14. Առարկայ - Հայոց դպրութեան աստուածը - Ամերիկեան մայրաքաղաք - Ժապաւէն:
15. Տեսլական, գաղափարական - Փաքիստանի քաղաքներէն:



ԹԻՒ 157 ԽԱՂԲԱՆԻ  
ԼՈՒԾՈՒՄԸ



# ՀԱՅԻՆԳԱՀՐ-ՄՎԼԻՆԻՑԻ ՄԵՇՈՎԱՆՅԱ, ԽՄԱՆԻՑԻ

